

# ՄԱՐԶԻԿ

## ՀԱՅԱՍՏԱՆ

السنة التاسعة والعشرون - العدد الثاني عشر N° 12 342 - VOL. XXIX 12, 2010.

مارزيك

مجلة رياضية شهرية  
تصدرها جمعية الهومنمن بيروت

marzīg  
SPORTS MAGAZINE



Հ.Մ.Ը.Մ. - Հ.Ա.Ա.Կ.Ը ԱՆՑՈՂ ԵՐԿԱՄԵԱԿԻՆ



## Հայ Սքառւդ

Արարատի մէջ տե՛ս, Գողթան երգիչներու ազգային «Ազատ Մասիս»ը յեցած իր ամուր խարսխին՝ սլացիկ միշտ վե՛ր, Հայ աշխարհի սահմանին վրայ, ասպետօրէն անձնուրաց ու բարի, իր սպիտակափառ մարուր գագաթը բարձրացնելով ու հրամայելով՝

մի՛շտ «ԲԱՐՁՐԱՑԻՐ» :

Դո՛ւն ալ, Հա՛յ Սքառւդ, Մասիսին պէս կրթնէրու բարոյական ամուր սկզբունքներուդ խարսխին, ու այդ պատուանդանէն վե՛ր բարձրացիր: Հոգիդ անոր անրիծ գագաթէն թող ներշնչուի ու անոր նմանի: Մասիսի դէպի վեր սլացիկ բարձրացումը թող ներշնչէ քեզ նպատակին ուղղակի ծգտելու գաղափարը, ու, ինչպէս այսօր, վե՛հ բարձունքը մինչեւ քեզի խոնարհելով՝ կը ներշնչէ ազատութեան, մաքրութեան, բարութեան, քաջութեան, վեհանձնութեան գաղափարը ու կը բարձրացնէ քեզ, դո՛ւն ալ, քու կարգիդ ուրիշները

«ԲԱՐՁՐԱՑՈՒԻՐ» :

Հ.Մ.Բ.Մ.ի սկսուրական առաջին կանոնագրութեան  
(Պոլիս, 1919) ներածական-պարզամը:



# ՄԱՐԶԻ Մարզիկ

MARZIG SPORTS MAGAZIN EDITED MONTHLY BY HOMENETMEN  
مارزيك مجله رياضية شهرية تصدرها جمعية الهمنتن الرياضي



3

## Հ.Ս.Ը.Ս.ԱԿԱՆ ԿԵՎԱՔ

■ Խայլագորական	2
■ Անդրադարձ	3
■ Դեմքերու Հետ	5
■ Ակնարկ	6
■ Մեր տեսակցութիւնները	8
■ Պատմութիւն	10
■ Յուշեր	13
■ Մասնաճիւղէ Մասնաճիւղ	16



29



## ԲԱԺԻՆՆԵՐ

■ Խայլենի Մարզաշխարհ	14
■ Սանկապատանեկան	38
■ Տարբեր Հայեացքով	40

## «ՄԱՐՁԻԿ»ԻՆ ԿԼ ՆՈՒԻՐԵՆ

● Յակոբ Տաքէսեան (Մ.  
Նահանգներ) 1000 \$

Մարզական ամսաթերթ  
Հարատարակութիւն՝ Հ.Ս.Ը.Ս.Ի  
Կեդրուսական Վարչութեան

Իթ. ՏԱՐԻ, 2011, ԹԻՒ 12 (342)

ԽՄԲԱԳԻՐ  
Վիգեն Աւագեան


ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ  
Սեղա Պէջլեան, Սեւան Նազարեան

«ՄԱՐՁԻԿ»Ի ՅԱՆՉԱՍՈՒՄ  
Պատրիկ Կիւլպէնկեան  
Արօ Սոսիկեան  
Գօգօ Սկրտիշեան  
Վահան Ջամամծեան  
Տիրան Շահինեան  
Սալբի ճէժեան  
Վահէ Թանաշեան

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՆԻՆ

Հայր Անտոն Աղամեան, Սամուել  
Սկրտիշեան, Արմեն Թէօշկէրեան,  
Ներսէս Արք. Բախտիկեան\*,  
Յարութ Շէրնէզեան, Գ. Թորոյեան,  
Շաղիկ Գերգեան եւ Հրաններու  
թղթակիցներ:

Էջաղում - Արջո Պալեան  
Գրաշարութիւն - Շողիկ Պոյածեան  
Colour Separation - Photogravure Paklayan  
Կողքի Ձեւաւորում Տպագրութիւն



ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՂԱՍՑ  
Պուրդ Համուտ, ճինշշեանի Թառ  
«Սեւան» Շենք, Գ. Յարկ  
Հեռ: 01/248043, Fax: 01/260117

E-mail: marzic@homenetmen.org  
P.O. Box: 80486 B. Hammoud, Lebanon

ՑՐՈՒՄ

Լիբանանի մէջ թէրթին  
հատավածարի սակն է 3000 լ.ո.:  
Տարեկան բաժանորդագրութեան սակն  
ծջրուած է 35000 լ.ո.:

Լիբանանէն դուրս թէրթին  
բաժանորդագրութիւնը  
կը կատարեն Հ.Ս.Ը.Ս.Ի Սեկուլար  
եւ Շրջանային Վարչութիւնները:  
Թէրթը ուղղակի Լիբանանէն  
կը ստացուի անձնական  
բաժանորդագրութեամբ  
(Տարեկան սակ Միջին Արեւելեան  
եւ Երրոպական Երկիրներ \$50,  
Ամերիկա եւ Աւստրալիա՝ \$55):



# ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿԱԴԵՄԻ

# ՄԵԶԻ ՊԱԿՈՂԸ

«Մարգիկ»ի հթ. տարրուան վերջին թիւին հետ յորեսես ըլլալ չենք ուզեր: Լաւատես ըլլալու ամէն ծիգ կ'ընենք եւ կը մերժենք ընդունիլ որեւէ հաստատում այն մասին, թէ անդարձ մեկնողներուն տեղը խսկապէս պարապ կը մնայ, կամ եկողները փնտռել կու տան մեկնողներու:

Յայ կեանքի տարբեր մարզերուն մէջ կը տեսնենք յայտնութիւնը նոր եւ խոստընալից ուժերու, բազմակողմանի արժեքներու եւ «ժամանակի շունչով» մեծցած տղոց ու աղջիկներու:

Սակայն, մամլոյ ասպարեզին եւ մարզական մամուլին պարագային յատկապէս, չենք կրնար հաշտուիլ լաւատեսութեան ապահով գգացումի մը հետ:

Մտահոգիչը հայ մարզական հրապարակագրութեան եւ խմբագրական ասպարեզին անմիջական ապագան է՝ ոչ թէ անպայման ուժերու գոյութեան հետեւանքով, այլ՝ ասպարեզին հանդէա անբողջական նուիրումի պատրաստ ուժերու բացակայութեան պատճառով:

Քիմնական տարբերութիւն մը կայ ուժեր ունենալու եւ ուժեր կարենալ ըլլալու իրողութեանց միջեւ:

Երբ կ'ուսումնասիրենք հայ կեանքի զանազան ծակատներու վրայ գոյացած «պարապ»ները, կամ կը քննենք պատճառները հաւաքական կաղացումներու, չենք կրնար անտեսել այն յստակ իրականութիւնը, որ մեզ տագնապի մատնող անձկութիւնները հետեւանք են ո՞չ թէ արժեքներու բացակայութեան, այլ՝ բացառապէս հայկական միջավայրէ անոնց խուսափումին:

Յատկապէս մտային եւ հոգեկան մեծ ջանք պահանջող աշխատանքներու մէջ, մտքի պատրաստութենէն եւ գործերու պարտադրած գիտական կամ թեքնիք կարողութենէն անկախ, ապրումի հարց մը կայ, ապրումով ծառայելու խնդիր մը:

Վերջին տասնամեկներուն, մեծաթիւ երիտասարդներ շրջանաւարտ եղան հա-

մալսարանական բարձրագոյն ամպիոններէ, իբրեւ լրագրութեան կամ հայագիտութեան մասնագետներ: Բոլորն ալ գիտութեան եւ պաշարի տէր տղաք ու աղջիկներ: Սակայն փաստը այն է, որ անոնցմէ հազուագիտները միայն մօտեցան հայ մամուլի փշոտ անդաստանին:

Ի՞նչն է որ զիտենք արդեօք հեռու կը պահէ այս իրականութենէն:

Յաւանաբար՝ ասպարեզի անապահովութիւնը նիւթական իմաստով: Յայ մամուլը ընդիհանրապէս «գործի դաշտ» մը չէ կրցած ըլլալ ու չէ: Յետեւաբար, տարրական տրամաբանութիւնն իսկ չի տոկար որեւէ ակնկալութեամ՝ հայ մարզական հրապարակագրութեան լծուած տեսնելու նոր ուժեր:

Սակայն, կ'արժէ շրջել հարցումին ձեւը ու պատասխան փնտռել հետեւեալ կտիմն..

Ի՞նչն է որ մինչեւ մեր մօտիկ անցեալը հայ մամուլին կապեց շարքը անդարձ մեկնած մեր խմբագիրներուն եւ հրապարակագիրներուն: Ի՞նչն է որ այսօր ալ ասպարեզին կը կապէ մատի վրայ համրուղ «խենթ»եր:

Ճիշդ չէ այն պատասխանը, թէ «պարագաներու բերմանք» միայն խմբագրական աշխատանքի սեղաններու ետեւ նստած են մեծ ու փոքր վաստակով դէմքեր: Ո՞չ ալ ճիշդ է այն տեսակետը, թէ անոնք օժտուած են նուազ կարելիութիւններով եւ տուեալներով, ու պատրաստ չեն տարբեր, աւելի շահաբեր գործերու նետուելու:

Իրողութիւնը այն է, որ հայ մամուլի այդ «խենթ»երը ունին հանրային ապրումի ազնիւ կիրքը եւ յանդգնութիւնը փարելու գործի մը, որուն մէջ ազգային ծառայութենէ բխող հոգեկան գոհացումի ու անհատական բաւարարութեան զգացումը կայ:

Սեզի պակսողը, այսօր, այդ կիրքն է ու յանդգնութիւնը, թիչ մը ամէն տեղ, բոլո՞ր մակարդակներու վրայ:



# ՀԱՅ ԱՐԻ, ԲԱՐՁՐԱՑՒՅԻՌ-ԲԱՐՁՐԱՑՈՒՌ...

Հայր Անտոն Աղամեան  
Տիթրովը

**Ա**զնուական կոչ: Պարտադիր հրաւէր հայակերտումի: Նշանաբան մը, որ սիրու կը թարմացնէ: Միտք կը պայծառացնէ: Կու տայ կորով, մղում բարձրանալու հոդէն ու եսէն վեր, կերտելու համար իսկական մարդն երկնատուր չնորհներով օժտուած:

Արդարեւ, ի՞նչն է աւելի կայտառ՝ քան բարձունքները բնակող հոգին: Ի՞նչն է աւելի տոկուն՝ քան լեռներու օդով սնած պատանին: Եւ ի՞նչն է աւելի սրտագրաւ՝ քան երկինքի ծոցէն յառնող խօսքը կենսատու:

Հայ' Արի, դիւցազն ազգի զաւակ, քեզի ուղղուած է հրաւէրն այս յարգի:- «Բարձրացի՛ր, վեհացի՛ր: Բարձրացո՛ւր, վեհացո՛ւր: Ազնուացի՛ր եւ ազնուացո՛ւր քեզի հետ ուրիշներ»:

Ինչպիսի՞ վսեմ առաքելութիւն: Սակայն, լաւ գիտցիր, թէ դիւրին չէ բարձրանալ: Կատար համար պիտի մոռնաս դունք քեզ: Պիտի իշխես քու անձիդ վրայ, զոհս հանգիստ ու հաճոյք: Բարձունքը մագլցողին է, որ սիրայօժար ոտք կը յոգնեցնէ: Սրունք կ'արիւնէ: Շունչ կը սառէ եւ ցանկացած կէտին հասնելու համար կը կոխէ սրածայր ժայռեր: Կուրծք կը ցցէ բուքին: Ճակատ կը պարզէ սուր քամիին եւ արեւու խալթող ճառագայթներուն:

Բարձրացի՛ր, քա'ջ Արի: Եւ ինչո՞ւ չբարձրանաս: Զէ՞ որ

ծնած ես, կ'ապրիս, կը տքնիս դուն քեզ գերազանցելու եւ տոկուն կամքովդ աշխարհը սքանչացնելու համար: Զէ՞ որ ատած ես միջակութիւնը: Ազգովին վճռած ես Լինել: Եւ իբր տուրք այդ վճիռիդ, արիւնդ ես տուեր:

Աստուած եւ հայրենիք: Ահա կարդախօսը, որ դարերով ընկերացած է հայ սերունդներուն: Զանոնք առինքնած եւ սիրագործութիւններու մղած: Ազնիւ Արի, դուն կ'երդնուս պատո՛յդ վրայ հաւատարիմ ըլլալ Աստուծոյ եւ ծառայել հայրենիքիդ: Յարգէ՛, լուրջի առ երդումդ: Մո՛ւրբ է պատիւդ: Չոտնակիխես զայն: Խինդիդ ու ցաւիդ, յաջողութեան եւ ձախողութեան՝ չմոռնաս Աստուած: Հայրերուդ Աստուածը, որուն սիրով տոգորուած աւելի մեծ թափով անոնք ծառայեցին հայրենիքիդ: Դիմէ՛ Անոր: Ան է միակ նեցուկդ, իտէալդ եւ առաջնորդդ: Աստուծոյ կողքին չմոռնաս հայրենիքդ: Հնամենի եւ փառաւոր, որուն հողը պապերուդ արիւնով դարձած է մասունք սրբազն: Գիտակից մարդիկ լոկ գիտեն արժէքը հայրենիքին: Դո՛ւն գիտակից ես: Հայրենիք ունիս եւ ինչպիսի՞ հայրենիք: Ամբողջ էութեամբդ կառչէ անոր: Նուիրագործէ զայն: Թող սիրադ տրոփէ անոր սիրով եւ ապագայով: Ճետդ ըլլայ ան ո՛ւր որ գտնուիս: Պիտի պաշտպանէ ու պահէ քեզ մահացու վտանգներէն: Չդատարկուիս հայրենիքէ՛, որպէսզի որբութեան լեղին չըմպես:

Երդումիդ կողքին ունիս դաւանանքդ, որ կը հաստատէ, թէ՝ «Արի»ն մաքուր հայերէն կը խօսի ամէն ատեն եւ ամէն տեղ: Զի բաւեր հայ ըլլալ արիւնով եւ զգացումով: Լեզուվդ ալ հայ' եղիր: Հայերէն խօսէ՛, հայերէն երգէ՛: Մեծասքանչին մեղրածոր տառերը թող օծեն քիմքդ, բուրումնաւետ են

Մթունքներդ: ՀԱՅԱՆ հրապոյը բերնիդ: Տան քեզի վեհութիւն մը՝ որ յատուկ է Մերոպի հաւատարիմ շառաւիղներուն:

Վերջապէս, եղի՞ր օրինակելի, տիպա՞ր պատանի, խօսքով ու գործով: Պարատառերս դուն քեզ: Զցեխոտիս, չստորնանսա: Ուղիղ եւ անխոցի ըլլան քայլերդ: Շինիչ ու նախանձելի՝ ընթացքդ: Պատւաբեր՝ գործերդ: Մարզանքով շահած եւ ամբարած ուժդ ի սպաս դիր նկարագիրիդ կազմաւորումին: Անձնատուր չըլլաս մեղկութեան եւ անտարբերութեան: Կեանքը պայքարէ: Պայքարէ՝ անվեհեր մէջդ բոյն դրած չարին ու վատին, օտարամոլին եւ վատասեռածին դէմ: Լոկ այն ատեն պիտի կարենաս բարձրանա՞լ: Նախ ազատագրուելով դուն քեզմէ, ապա՝ ուրիշներէն: Ազատորէն պիտի սաւառնիս դէպի կատար: Դէպի գահը գաղափարականիդ: Գաղափարը սուլլան է, որ կարիճներ կը ծնի:

Կարողացա՞ր բարձրանալ: Օ՞ն բարձրացուր օգնութեանդ կարօտ հոգիներ, որպէսզի անոնք ալ զգան, ապրին ու ճաշակեն քաղցրութիւնը կեանքին: Եթէ առանձին բարձրանաս, չյաջողիս, չփորձես բարձրացնել քեզի հետ ուրիշներ... աւելորդ է բարձրանալդ եւ անկատար՝ մագլցումդ: Չես կրնար գագաթներու վրայ մինակդ ապրիլ եւ դիմապրել բարձունքներու խիստ պայմաններուն: Հո՞ս է որ միութիւնը դիմագրաւող ուժ կը դառնայ:



Կազմէ՝ շուրջդ փաղանգը նուիրեալ-ներու, որոնց հետ պիտի շարունակես արշաւդ, իրականացնես իղձերդ, հասնիս ա՛յն կէտին՝ որուն համար ճամբայ ելած ես: Հո՞ն պիտի վայելես իրագործումը նշանաբանիդ, բարձրացնելով քեզի հետ դրօ՛շդ սրբազան....:

Դրօ՛շ հայկականն իրագրդանիշ հանուր հայութեան ողջ ձգտումներուն:

Ծածանէ՛, քեզի կանչէ նոր հոյլը Հայկի արիներուն: Եւ անոնք որպէս քաջ սերունդ Վարդաններու եւ Անդրանիկներու՝ նոր աւիւն եւ տեսիլք ապագայի, քեզմէ կեանք առած եւ քեզմով արիացած, փառքդ քայլերգներով պիտի ճախրեն դէպի վեր: Ճեղքեն նոր ճամբաները հերոսական երթիդ: Քեզ իրենց ուսերուն վրայ բարձրացուցած, պիտի յառաջանան ծափով ու պարով, հասնելու եւ գետեղելու համար քեզ, ազատն ի վեր ի Մասիս: Այդ ալեհեր լերան ձիւնապատ գագաթէն, դարերու ուժը ճայնիդ, քեզ կրողներուն հետ հապարտօրէն պիտի թնդացնես հրաբուխի նման կուրծքիդ տակ եփուած եւ յաղթական համերդ դարձած լաւան.- «Յառաւած նահատակ ցեղի անմահներ...»:

«Նոր Յայաստան»



# Elegance Plus

Shoes, Bags,  
Fashion Accessories  
& Gift Items

Bourj Hammoud - Dora - Armenia Street - Boyadjian Bldg.  
Beirut - Lebanon

Tel. : 00961-1-248554, Fax : 00961-1-248556

Mob.: 00961-3-882811 - 00961-3-882812

E-mail: hratch@goldenmountains.com

hratchboy@hotmail.com

**H. N. BOYADJIAN & CO.**

Հ.Մ.Լ.Մ.Ի ԵՐԱԽՏԱԽՈՐՆԵՐԻՆ

## ԵՂԲ. ԵՐՈՒԱՆԴ ԳԱԶԱՆՑԵԱՆ



**Ե**ղբակ Գազանցեան ծնած է Հալէպ, 1930ին: Փոքր տարիքին Հ.Մ.Լ.Մ.Ի ըսկառությամբ հաջախորություն եւ մաս կը կազմէ սկառուտական նըւագախորություն: Շրջան մը ետք ան կը մասնակցի

Հ.Մ.Լ.Մ.Ի միջմասնաճիւղային խաղերուն, շահելով 800 եւ 1500 մետր վազքի մրցումները: Կը շահի բաքաղաք Ալպընիի մէջ, ուր մօտէն կը հետեւի Հ.Մ.Լ.Մ.Ի միջմասնաճիւղային խաղերու, Հալէպի եւ ամբողջ Սուրբոյ ախոյեանութիւնը 800 եւ 1500 վազքի մրցումներուն:

1948ին, եղբ. Գազանցեան ընտանեօք կը փոխադրուի Պէյրութ, Լիբանան: Պէյրութի մէջ ան մաս կը կազմէ տեղույն Սկառուտական Խորհուրդին, իրեւ քարտուղար, եւ Շրջանային Վարչութեան հրաւէրով, մարզական ու կազմակերպչական աշխատանք կը տանի մասնաճիւղէն ներս:

Երկար տարիներ Հ.Մ.Լ.Մ.Ի մէջ աշխատելէ ետք, եղբ. Գազանցեան ընտանեօք կը փոխադրուի Աւստրալիա: Սիտնիի մէջ ան կ'աշխատի Հ.Մ.Լ.Մ.Ի նորակազմ մասնաճիւղին մէջ, զօրացընելու եւ ծանօթացնելու համար զայն հայ եւ օտար շրջանակներուն: Շրջան մը ետք ան կ'ընտրուի Համազգայինի Սիտնիի մասնաճիւղի վարչական եւ ատենապետ: Երկար տարիներ աշխատելէ ետք, կրկին կը փոխադրուի՝ այս անգամ Արեւմտեան Միացեալ Նահանգներ, Լոս Անձելլա: 1993ին, Հ.Մ.Լ.Մ.Ի Արեւմտեան Մ. Նահանգներու Շրջանային Վարչութեան կողմէ կը պարգեւատրուի իրեւ Հ.Մ.Լ.Մ.Ի մարզախաղերու հին ախոյեան:

Եղբ. Գազանցեան ներկայիս 81 տարեկան է: Հանգստեան կոչուած է եւ



կ'ապրի նիւ եորք նահանգի մայ-

տէն կը հետեւի Հ.Մ.Լ.Մ.Ի Ալպը նի մասնաճիւղի աշխատանքներուն:



### ԱՄԱՅԱՆՔ

ԻՆՔՆՈՒԹԻՒՆ, ՈՐԱԿ  
ՄՇԱԿՈՅԹ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ  
Յակոր Պալեան

Հրատարակութիւն Գեղրգ Մելիտինեցի գրական մրցանակի, թիւ 73, Անթիլիաս, 2011:

\*\*\*

ԻՄ ճԱԿԱՏԱԳՐԻ ԾՈՎԸ  
ՊԱՏՄՈՒԱԾԲՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ  
ԽԱՅԻԿ ԽԱՅԵՐ

Հրատարակութիւն Գեղրգ Մելիտինեցի գրական մրցանակի, թիւ 75, Անթիլիաս, 2011

\*\*\*

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՆԵՆ  
ԱՌԱՋ ԵՒ ԵՏՔ  
ԶԱԼԵՑ ՍՍԾՐԼԵԱՆ

Հրատարակութիւն Գեղրգ Մելիտինեցի գրական մրցանակի, թիւ 74, Անթիլիաս, 2011:

\*\*\*

ՀԱՍԿ ԻԳ.-ԻԴ. ՏԱՐԻՆԵՐ  
1954-1955

Վերահրատարակութիւն Մեծի Տաճա Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական ամսաթերթի, Անթիլիաս, 2011:

\*\*\*



# ՏՀԱՌ, ԱԻԵԼԻ ԵՌԱՆԴ

## Սամուել Մկրտիչեան ԼՈՍ ԱՆՁԵԼԸ

**Ծ**նունդի գիշերն էր: Նստած էինք մենք մեզի՝ ընտանեօք, լուռ, անտարեք օրուան խորհուրդին հանդէպ: Կարծես այդ օր ծնունդ չէր: Կարծես ծնունդին խորհուրդը ձգած էինք հուն՝ Մերձաւոր Արեւելքի մէջ, ուր Ծընունդին գիշերը եկեղեցիները կը շէննային, կը լեցուէին ժողովուրդով: Երիտասարդները կը վագէին եկեղեցի եկեղեցի՝ Յիսուսի ծննդեան արարողութիւնը տեսնելու: Մինչ հուն՝ մեր այս մեծ կայքին մէջ, ամէն ինչ ձեւական է: Ամէն ինչ ոգի չունի, խորհուրդ չունի: Ամէն ինչ կ'ամբողջանայ միայն նիւթով, միայն դրամով:

Այդ գիշեր, մենք նստած էինք պատկերասփիւոյին առջեւ, պարզապէս՝ ժամանակ անցընելու: Պարզապէս հոգ ու ցաւ մոռնալու:

Բայց յանկարծ մեր տան դուռը թակեցին: Ու յանկարծ տնեցիները շարժեցան՝ այս-այն դասաւորեցին:

Մինչ այդ տան դուռը բացուեցաւ:

Եկողները Հ.Մ.Լ.Մ.ի Հոլիվուտի մասնաճիւղի սկաուտներն էին՝ Խմբապետ, Առաջորդ, արի-արենոյշ, պարզ ըսկառտ՝ տասն-տասներկու հոգի, տարագաւոր: Յանկարծ տունը լեցուեցաւ, շէնցաւ, դարձաւ Հ.Մ.Լ.Մ.ի ակումբ: Դարձաւ՝ խինդ ու ծիծաղ:

Այդ տղաքը եկած էին մեր Ծնունդը չնորհաւորելու:

Մեծ պատիւ, ուրախութիւն էր մեզի համար:

Ազգային այդ հոգեպարար, գեղեցիկ սովորութիւնը մեզի կու գայ մեր հին բարքերէն: Ծնունդի առիթով Հ.Մ.Լ.Մ.ի Հալէպի սկաուտական կազմ՝ երեք-չորս հոգինոց խմբակներով կ'այցելէր հայ ըն-

տանիքներու տուները: Կը շնորհաւորէր անոնց նոր Տարին, Սուրբ Ծնունդը եւ օրուան խորհուրդին պատշաճ մէկ-երկու երգ երգելով, կը բաժնուէր: Մինչ տանտէրը սիրտէն բիսած նուէրը կը դնէր սկաուտական գանձանակին մէջ: Նաեւ, նոյն ատեն անուշեղէն, չիր ու չամիչ կը հրամցնէին հիւրերուն:

Այս բացառիկ աշխատանքին համար կը շնորհաւորէնք Հ.Մ.Լ.Մ.ի Հոլիվուտի վարչութիւնն ու սկաուտական կազմը, որոնք այս աւանդութիւնը սովորութիւն դարձուցին:

Իսկ հիմա, իմ սիրելի եղբայրներ եւ քոյրեր, նկատի մի ունենաք շալակիս գրուած 89 տարիներու բեռը: Ես հոգիով ծեր չեմ: Այլ, ես կ'ուզեմ ձեզի հետ խօսիլ, գործել: Ես կ'ուզեմ ձեր գայլիկներուն, ձեր մըջնիկներուն հետ ծալապատիկ նստիլ գետինը, հեքեաթ պատմել ու քահ-քահ խնդալ, ուրախանալ: Ես կ'ուզեմ ձեր արի-արենոյշները, ձեր երէցները տեսնել, խօսիլ՝ լաել իրենց կեանքը, իրենց խօսքն ու խնդրանքը:

Ես կ'ուզեմ ձեր խաղն ու տաղը, ձեր աշխատանքն ու բերքը գնահատել:

Ես կ'ուզեմ ձեզի հետ լեռ ու ձոր վազվակել: Զեր քայլարշաւը, ձեր բանակումը ապրիլ եւ ուրախանալ եւ հպարտանալ ձեզմով:

Բայց սիրելի եղբայրներ եւ քոյրեր,

Այս ափերուն վրայ, այս գեղեցիկ ամբողջութեան հետ, դեռ չի վերջանար ձեր պարտականութիւնը, ձեր յաջողութիւնը:

Այսօր, այս նոր ափերուն վրայ, ուր մենք կայք դրած ենք, տղաք, հարկ է որ ձեր անունին, ձեր մասնաճիւղի վարկին համապատասխան, ձեր սկաուտառութեան թիւրբազմացնէք: Հարկ է որ ձեր դասրնկերներուն, օտար վարժարան յաճախող տղոց, աղջիկներուն բացատրէք սկաուտութեան հայ կեանքն ներս ունեցած դերը, պարտականութիւնը: Բացատրեցէք սկաուտութեան առողջ կայտառ կեանքը, բարոյական դաստիարակութիւնը, հայրենիքի տեսլականը, ազգային գաղափարն ու մարդկութեան հանդէպ սկաուտին տածած սէրը:



Տղաք, կեանքի այս նոր պայքարին մէջ՝ աւելի թափ դրէք, աւելի եռանդ դրէք ձեր աշխատանքին, ձեր նուիրումին մէջ։ Տղաք սիրա դրէք, սէր դրէք ձեր աշխատանքին, ձեր նուիրումին մէջ։

Որովհետեւ, այսօր արտասահմանի այս մարդակուլ ափերուն վրայ, հայուն կեանքը այլազան դժուարութիւններու առջեւ կը գտնուի։ Ուստի, այսօր, հարկ է որ մենք մեր ամբողջական ուժերով, մեր բոլոր կառոյցներով՝ դիմագրաւենք մեր գոյութեան՝ մեր զաւակներոն, մեր սերունդներուն սպառնացող ձուլումի վտանգը։ Մինչ այսօր, հայակերտումի թէ մարդակերտումի մեր երկուան միջոցները՝ մեր խաղն ու տաղը, մեր տարագն ու կանչը, ալ բաւարար չեն մեզի եկող սերունդները ներգրաւելու, մեզի եկող սերունդները հմայելու եւ առաջնորդելու դէպի հայ ու Հայաստան։ Տղաք, մեր հին խաղին ու տաղին քով, ձեր հին երգին ու բերքին քով, նոր երգ ու բերք, նոր խաղ ու տաղ աւելցուցէք։

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ, գուշ հայակերտումի, մարդակերտումի գլխաւոր յոյսն էք, լոյսն էք հայութեան։ Ուստի, այդ գիտակցութեամբ եւ անոր համապատասխան վճռա-



կամութեամբ նուիրուեցէք աշխատանքի։

Քոյրեր եւ եղբայրներ դարը գէ է, մարդը՝ չարացած։ Իսկ աշխարհը դարձած է անփոյն, անկերպարանք խառնարան։ Իսկ մենք՝ գիտնալով թէ չգիտնալով եկած-ինկած ենք այդ խառնարանին մէջ։ Քանի մենք՝ կեանքի պայմաններու բերումով, մոռցած ենք հայրենիք։ Մենք մոռցած ենք ազգ ու ազգութիւն ու տակաւ կը շրջինք օտար ճամբաններու վրայ, ու տակաւ կը նօսրանանք, կ'օտարանանք՝ մենք

մեզի դէմ, մենք աշխարհին դէմ։

Բայց տղաք, պայքարի այս նեղ օրերուն, ձեռք-ձեռքի տուէք, կամք ներշնչեցէք իրարու։ Մենք սուրբ ու սրբազն պարտականութիւն ունինք։ Մենք՝ մեր մէկուկէս միլիոն նահատակ պապերուն արեան պահանջը ունինք։ Մենք՝ մեր տուն ու տեղին, մեր հողին պահանջը ունինք։ Ուստի,

Մենք, որպէս մարդ կոչումին արժանի մարդ, մեր խօսքէն ետ դարձ չունինք։

Մենք պայքար ունինք։

**ARMENIA**  
for private and group trips  
[www.saberatours.fr](http://www.saberatours.fr)

# Saberatours Sevan Voyages

WITH THE COLLABORATION OF  
THE NEW AIRLINE COMPANY

**Armavia**  
Արմավիա

Photos: © Yann Arthus-Bertrand / Terre vu du Ciel Licence 075 960031 Studio ICERH 2005 PARIS

- Direct Flights  
PARIS  
YEREVAN  
PARIS
- Select your Journey
- Guided Tours for 8 Days or 12 Days

11, rue des Pyramides  
75001 Paris  
tel 331 42 96 10 10  
fax 331 42 96 18 77  
saberatours@selectour.com

48, cours de la Liberté  
69003 Lyon  
tel 334 78 60 13 66  
fax 334 78 60 92 26  
sevan@selectour.com

67, La Canebière  
13001 Marseille  
tel 334 95 09 30 60  
fax 334 95 09 30 61  
marseille@wasteels.fr

32-38, rue Hanrabedoutian  
Yerevan  
tel 374 10 52 55 55  
fax 374 10 56 40 30  
sabera@arminco.com



# ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՇԱՀԸ ԱՄԷՆ ԲԱՆՔ ՎԵՐ ԴԱՍԵԼ

**«ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ԹԵՂԱԴՐԻ Հ.Մ.Լ.Մ.Ի ՀԱԼՔՊԻ  
ԵՐԱԽՏԱՇԱՏ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԱՌԱՔԵԼ ԹԵՐՁԵԱՆ**


## Յարցագրոյցը Վարեց՝ Արմեն Քէօշկէրեան ՀԱԼԵՊ

**Եղբայր Առաքել, կարելի՞ է ներկայացնել ձեր կենսագրականը:**

- Ծնած եմ 1927 թուականին, Հալէպ: Յաճախած եմ Ազգ-Չաւարեան վարժարան: Հ.Մ.Լ.Մ.Ի սկառուտական շարքերը մուտք գործած եմ 1938ին, որպէս Նորբնծայ սկառուտ: Ապա փոխանցուած եմ երէցական խումբ: Նոյն շրջանին կը խաղայի Փութպոլի սկառուտական խումբէն, իսկ 15 տարեկան հասակիս պատիւր ունեցայ ծառայութեան անցնելու իմ պաշտեմի գաղափարականիս:

**Եղբ. Առաքել, քանի՞ տարի ծառայած էք Հ.Մ.Լ.Մ.Ի շարքերուն, որպէս մարզիկ՝ բերդապահ եւ աթլէթ, նաեւ՝ ի՞նչ պաշտօններ ստանձնած էք թերիոյ թեմի ազգային իշխանութեան մարմիններէն ներս:**

- Որպէս Հ.Մ.Լ.Մ.-ական, ծառայութիւնս եւ օժանդակութիւնս եղած է մօտաւորապէս 40 տարի: Կազմած եմ «Կամք» Փութպոլի խումբը: Եղած եմ խումբին բերդապահը: Այդ օրերուն, միջ-մասնաճիւղային խաղերու 1500 մեջր վազքի ախտյեան դարձայ: Հ.Մ.Լ.Մ.Ի Կեղրոնական Վարչութիւնը 2003ին զիս գնահատեց «Արտակարգ» պատուանշանով: Իսկ թերիոյ թեմէն ներս վարած եմ հետեւեալ պաշտօն-



ները- քաղաքական ժողովի անդամ, գաւառական, կալուածոց եւ դատաստանական խորհուրդներու անդամ: 2009ի արժանացայ «Ասպետի կարգ» շքանշանին եւ պարգևեատրուեցայ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին ձեռամբ:

**Կրնա՞ք յիշել միութենական ձեր կեանքէն յատկանշական դրուագ մը, որ անջնջելի մնացած է ձեր յիշողութեան մէջ:**

- Դրուագներ շատ են, բայց ամէնէն յիշատակելին այն է, որ երբ նոր Գիւղի Նաւասարդեան դաշտի շինութեան գործին յժուեցանք, թիթեղներով պարիսպ շինելու աշխատանքին ընթացքին, եղբ. Նշան Թիւյսիւզեանին բահը սխալմամբ եղբ. Լուտեր Մասպանաճեանի ճակատին դպաւ եւ դէմքը արիւնով ներկուեցաւ: Անմիջապէս բժիշկի հասցուցուցինք զինք: Վէրքը կարելի ետք, բժիշկը յանձնարարեց որ եղբ. Լուտերը 7 օր հանգստանայ,



բայց եղը. Լուտեր միայն 17 վայրկեան հանգստացաւ ու անմիջապէս դաշտ վերադառնալով գործի լծուեցաւ:

**Եղբ. Առաքել, որո՞նք ձեզի մօտիկ միութենական ընկերներ ու եղալիներ եղած են, որո՞նց հետ երկար ժամանակ գործակցած էք գաղութին վերելքին համար:**

- Կարելի չէ բոլորը յիշել, բայց անմոռնալի կը մնան հետեւեալ անունները՝ Լուտեր Մասպանաճեան, տոքթ. Գասպար Գասպարեան, Գէորգ Տօնապետեան, Գրիգոր Էպլիղաթեան, Պարգև Պօշկէնեան, Յարութիւն Պարսամեան եւ շատ ուրիշներ: Թող ներեն այն ընկերներս եւ եղալիներս, որոնց անունները չեմ յիշեր հիմա:



### Ներկայիս ի՞նչպէս կ'անցընէք ձեր առօրեան:

- 84 տարեկան եմ, տունէն դուրս չեմ ելլեր, գրեթէ կը ծառայեմ անկողինիս: Պատկերասփիւր կը դիտեմ՝ «Հ1» կամ «Երկիր Մետիա» կայանները: Կարդալ շատ կը սիրեմ, բայց աչքերս շուտ կը յոդնին: Ցածախ ինծի կ'այցելն երէց ընկերներ եւ եղբայրներ, ինչու չէ, երբեմն ալ



երիտասարդներ, բոլորն ալ ողջ մնան, կ'աղօթեմ բոլորին համար:

### Ի՞նչպէս կ'ուզէք եղբափակել ձեր խօսքը եւ ի՞նչ կը թելադրէք ներկայ սերունդին:

- Ցանկութիւնս է, որ իւրաքանչյւր միութենական կամ պատասխանատու պատուով կատարէ իրեն վստահուած պարտականութիւնը եւ ամէն բանէ վեր դասէ կազմակերպութեան շահը եւ տէ՛ր կանգնի մեր զոյդ հայրենիքներուն՝ Հայաստանի Հանրապետութեան եւ սուրբիական ասպանջական հայրենիքին:

- Full of Charme Hotel, New Construction, French Architecture, International Standards, 100 m from the Republic Square and 15 minutes from the Yerevan International Airport.
- 44 Rooms and 3 Suites with all comforts, all climate controled, minibar, shower or bathroom with private WC, hairdryer. Satellite TV, international direct dial phone. Internet & Email access.
- Individualized and personal service, 24 hour reception and room service
- Bar

**Europe Hotel**

*Feel at home,  
away from home...*

**Yerevan**  
32-38, Hanrabetoutian Street,  
Yerevan 375010, Armenia  
Tel 374 10 54 60 60 • Fax 374 10 54 60 50  
sales@europehotel.am

Reservations

[www.europehotel.am](http://www.europehotel.am)

ՄԱՐԶԻԿ, ԽԹ. ՏԱՐԻ, ԹԻՒ 12 (342)

StudioZEN 2005 AGS

9

# ՀԱՅ ՄԱՐՄԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆԸ ՄԵՐԶԱԻՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՄԷՋ



**Ներսէս Արք. Բախտիկեան (1911-1989)**  
**ԱՆՏԻՐ, ԻԴ. ՄԱՍ**

Ահր էլ Քէլպի խմբային պտոյտէն ետք, կ'որոշ-  
ւի նման արշաւ մը կատարել դէպի Զահլէի  
մասնածիւղ: Շոգեկառքի ընկերութեան նա-  
մակ կը գրուի կէտ գին երթեւեկի տոմսի հա-  
մար: Նման արտօնագիրի մը համար Հ.Մ.-  
Հ.Մ. Քարչութիւնը կը դիմէ Սիսուան Մարմնակրթական  
Միութեան համար, որպէսզի երթայ ու մրցի Զահլէի Հ.Մ.-  
Հ.Մ. ի խումբին հետ:

3 Մելումբեր 1928ին նիստին, նկատելով որ Փութպոլի խա-  
ղերու ժամանակաշրջանը եկած է, Քարչութիւնը Շաւարչ Պէ-  
քէրեանը կը նշանակէ Ա. Խումբի խմբապետութիւնը Քարե-  
լու, իսկ Դամասկոս, իր տարեմուտի խաղին, օտար խումբի

մը հետ, կը փափաքի որ Պէլլութէն Շաւարչ, Կարապետ,  
Արսէն եւ Աձէմեան իրենց միանան այդ մըցումին: Վարչու-  
թիւնը 10 Մելումբերին կը հաղորդէ որ առաջին երկուքը  
կարելի է դրկել, «իսկ գալով միւս երկուքին՝ Արսէնին եւ  
Աձէմեանին (Յակոբ), անոնք միութենէն հեռացած ըլլալով,  
ի վիճակի չենք անոնց որեւէ թելապրութիւն ընելու» (Ասե-  
նագրութիւն 17րդ նիստի, 10 Մելումբեր, 1928):

Վահրամ Չոքկարեան վարչութեան հաղորդելէ ետք  
կարիքն ու հնարաւորութիւնը Պաապտա գիւղաքաղաքին  
մէջ Հ.Մ.Մ.Մ. մասնաճիւղի մը կազմութեան, լիազօրա-  
գիր կը խնդրէ այդ ուղղութեամբ աշխատելու: Ուստի՝  
«Որոշուեցաւ նամակ մը գրել ու իրեն լիազօրութիւն  
տալ» (Ասենագրութիւն 17 Մելումբեր 1928): Միւս  
կողմէ, «Կարդացուեցաւ Որբ. Հնդհ. Միութեան նամա-  
կը, որ վարչութենէն կը խնդրէ Գ. Ներսէսեանին թոյ-  
լատրուի օգնել իրենց սկաուտական շարքերու կազմու-  
թեան գործին: Վարչութիւնս սիրով որոշեց եղած առա-  
ջարկին գոհացուցիչ պատասխան տալ»:

Վարչութեան վեցամսեայ գործունէութեան շրջանը  
լրացած ըլլալով՝ անդամները ժողովի կը հրաւիրուին 7  
Հոկտեմբեր 1928ին, Որբ. Հնդհանուր Միութեան  
ակումբին մէջ:

Անդամական ընդհանուր ժողովը գնահատելէ ետք  
վարչութեան տարած աշխատանքները, կ'ընտրէ նոր  
վարչութիւն, որուն մաս կը կազմէն՝ Մ. Պէլլութէն,  
Գ. Գարայեան, Վ. Ղազէրեան, տոքթ. Յ. Գասապեան,  
Յ. Շահինեան, Ա. Քիւրտեան եւ Օ. Պէօմէրեան:

Անդամական ընդհանուր ժողովին «Եղած առաջարկի մը  
վրայ, Յակոբ Հայրապետեան եւ Ժիրայր Պալեան, որոնք  
միութեան ամենաեռանդուն աշխատողներէն եղած են, մեկ-  
նած ըլլալով քաղաքէս անձնական գործերու բերումով, ան-  
ւանուեցան մասնաճիւղի պատուոյ անդամներ» («Ազդակ»,  
Շոկտեմբեր 1928):

Նորընտիր վարչութեան առաջին գործը կ'ըլլայ վաւերացը-  
նել Պաապտայի նորընտիր վարչութեան կազմը, կատարել  
Դամասկոսի խնդրանքը՝ Փութպոլի մըցումի համար տոմսակ  
ու յայտագիր դրկել նաեւ՝ սկաուտական գլխարկ: Վարչու-  
թիւնը Փութպոլի խումբերուն աւելի զարկ տալու համար,  
Շաւարչ Պէլլութէնին հետ խորհրդակցական ժողովէ մը ետք,  
կ'որոշէ կազմել Փութպոլի յանձնախումբ մը: Այս յանձնա-  
խումբին անդամ կը նշանակուին Հայկ Դաւիթեան, Կիրակոս  
Թագուրեան, Արամ Քիւրտեան եւ Յովհաննէս Շահինեան:  
Հ.Մ.Մ.Մ. հիմնադրութեան տասնամեակը կ'որոշուի մեծ  
շուքով տօնել երեկոյթով մը, որ ունենար մարզական եւ գե-

ղարուեստական բաժին: Այս տօնակատարութիւնը որպէսզի ընդհանուր բնոյթ կրէր, կը գրուի նաեւ Զահլէ, Դամասկոս, Հալէպ, Լախաքիա, որպէսզի իրենց վայրերուն մէջ տօնելով այդ տասնամեակը, ժողովուրդին ծանօթացնեն Հ.Մ.Լ.Մ.ը:

Սկառական շարքերու դաստիարակութեան համար, վարչութիւնը կ'որոշէ Սովիայէն մարզի մը բերել: Մարզի մը Պէյրութի համար անհրաժեշտութիւն էր՝ մանաւանդ որ սեղանի վրայ կար շրջաններու կազմակերպման հարցը: Հետզհետէ, Սուրբոյ եւ Լիբանանի մօտաւոր եւ հեռաւոր անկիւններուն մէջ մասնաճիւղեր արմատ կը ձգէին եւ նորեր կեանքի կու գային. «Սուրբոյ բոլոր շրջաններուն նման-, կը գրէ Լախաքիոյ թղթակիցը, ալէուիններուն երկիրն ալ ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.ի մասնաճիւղը, կապուած Պէյրութի:

«Շատ փայլուն եւ եռանդուն սկզբնաւորութիւնը մը ունեցաւ միութիւնը, կարծես Լախաքիոյ երիտասարդութիւնը անհամբեր կը սպասէր անոր կազմութեան:

«Փութպոլի մրցումները կանոնաւորապէս կը կատարվին՝ ֆրանսական մարզադաշտին վրայ, մասնաւոր արտօնութեամբ:

«Մօտաւորապէս տասը ամսուան կեանք ունեցող այս մասնաճիւղը արդէն ձգեց հիմնական գիծ մը իր ետին, որ կը գրաւէ տեղացիններուն ուշադրութիւնը: Իր անակնկալ յաջողութիւնը Սէն ժողէք Քոլէնի խումբին դէմ, մէծ գրգիռ յառաջացուց քաղաքին մէջ («Ազդակ», 6 Նոյեմբեր 1928): Իսկ Դամասկոսի մէջ, «Նոյեմբեր 4ին տեղի ունեցաւ Հ.Մ.-Լ.Մ.ի սկառատական խումբին մարզահանդէսը եւ երդման արարողութիւնը, նախագահն էր Տէր Սարգիս Քհնյ. Պետրոսեան, օրուան թագուհին՝ տիկին Թ. Պոյաճեան:

«Մարզահանդէսը սկսաւ արիններու տողանցքով: Արինները խրոխաօրէն կ'անցնէին՝ իրենց առջեւէն ունենալով երկու դրշակակիր - հայկական Եռագոյնը եւ սկառատականը: Ներկաները ծափերով ողջունեցին հայկական Եռագոյնը եւ արինները:

«Տողանցքին յաջորդեց երդման յուզի արարողութիւնը: Նախագահին երկու կողմը երկու սկառատական Եռագոյն եւ սկառատական դրօշներով կանգնած են, մինչ խմբապետ Լութիկ Քիրէնեան կը բացատրէ սկառատաներու պարտականութիւնը, կոչումը:

«Խմբապետ Լ. Քիրէնեան առաջնորդի աստիճան կու տայ Տ. Գասապեանին, Գ. Գաղանճեանին եւ Ա. Պէքէրեանին:

«Երդման արարողութենէն ետք կը սկսի մարզահանդէսը - բուրգ, վազք, տոպրակով վազք, պոռթկում իրարու կը յաջորդեն, որոնցմէ ետք, օրուան թագուհին նշաններ կու տայ առաջին հանդիսացողներուն՝ Յ. Նեստէքեանին, Տ. Գասապեանին, Ա. Պէքէրեանին եւ Կ. Թոքաթլեանին:

«Քաղաքիս մէջ ամէնէն աւելի կենսունակութիւն ցոյց տուող միութիւններէն մէկն է Հ.Մ.Լ.Մ.ը, որուն անդամներուն թիւը 70էն աւելի է:



«Հ.Մ.Լ.Մ.ը քանիցս մրցումներ ունեցած է օտար խումբերու հետ եւ գրեթէ յաղթական զուրս եկած է, պատիւ ու պարծանք բերելով դամասկոսահայութեան» («Ազդակ», 14 Նոյեմբեր 1928): Դարձեալ Լախաքիայէն, գաղութի կեանքին մասին ընդհանուր ակնարկութեամբ թղթակիցութեան մը մէջ կ'ըսուի. «Գրեթէ մէկ տարուան գոյութիւն ունեցող Հ.Մ.Լ.Մ.ը ոչ թէ միայն հայութեան, այլ քաղաքի բոլոր ժողովուրդին մէջ, անխափիր, նոր հետաքրքրութիւն, խանդ յառաջցուցեր է իր կիրակնօրեայ փորձերով ու մրցումներով» («Ազդակ», 28 Նոյեմբեր 1928):

Պէյրութի մէջ, տասնամեակի յիշատակի տօնակատարութեան պատրաստութիւնները աւարտելով, մամուլին մէջ կը յայտարարուի մէծ հանդէս Հ.Մ.Լ.Մ.ի տասնամեակի առթիւ՝ կազմակերպուած Պէյրութի մասնաճիւղին կողմէ: Իսկ յայտարարութեան երկրորդ մասը կ'ըսէ. «Ս. Նշան եկեղեցիին մէջ տեղի պիտի ունենայ նաեւ մասնաւոր Պատարագ եւ հոգեհանգիստ Հ.Մ.Լ.Մ.ի հիմնադիր Շաւարչ Քրիսեանի եւ նահատակ ընկերներուն յիշատակին»:

Հ.Մ.Լ.Մ.ի տասնամեակին նուիրուած հանդէսը տեղի կ'ունենայ Քիւրսալի մէջ: «Հանդէսին նախագահն էր տեար Միհրան Տամատեան: Բացման քանի մը գեղեցիկ խօսքերով ան շշտեց Հ.Մ.Լ.Մ.ի կարեւորութիւնը եւ ներկաներուն ծանօթացուց օրուան բանախօս Վահան Փափակեանը (Կոմս), իբրև մէծ հայրենասէր եւ անբասիր յեղափոխական:

«Բանախօսութենէն ետք գործադրուեցաւ յայտագրին գեղարուեստական ու մարզական բաժինը» («Ազդակ», 15 Նոյեմբեր 1928):

Լախաքիս կը տօնէ 23 Դեկտեմբերին: Այդ առթիւ բանախօսելու կը հրաւիրուին Սուրբէն Բաբախեան եւ Պետրոս Զպուգեան: «Թախանձագին կը ինդրենքիս, - կը գրէ վարչութիւնը բանախօսներուն 14 Դեկտեմբեր թուագրով, - որ յանձն առնէիք այս պաշտօնը եւ պարզէիք Հ.Մ.Լ.Մ.ի կեանքը ներկայ գտնուղ հանդիսականներուն»: Իսկ Զահլէ կը տօնուի եկեղեցւոյ մէջ, ուր «Խուռն բազմութիւն մը կար»: Ազգ-

վարժարանի աշակերտներուն կողմէ կ'երգուի «Մեր հայրենիք», որմէ ետք, հանդէսին նախագահ Ներսէս Գազագեան կ'արտասանէ բացման խօսքը ու կը հրաւիրէ Սիմոն Թերճանեանը, որպէսզի օրուան առթիւ խօսի: Հանդէսը կը վերջանայ բանախօսին հրաւէրով «Վայրկեան մը յոտնկայս յարգելու յիշատակը անոր նահատակ հիմնադիրին» («Ազդակ», 26 Դեկտեմբեր 1928):

Անցորդ մը, Սարհատ, իր ճամբու տպաւորութիւններուն մէջ, Հալէպի մասին խօսած ատեն կը գրէ.

«Հոս ալ ամենակենսունակ միութիւնը Հ.Մ.Լ.Մ.ն է, որ երիտասարդներու երակներուն կը հոսեցնէ հայ արիւնը եւ անոնց սրտերուն մէջ վառ կը պահէ հայ առնական ոգին» («Ազդակ»):

Հալէպի վարչութիւնը 1928 թուականը կը դիմաւորէ կենսունակ ու վերանորոգ աւիշով սեղանի վրայ ունենալով, իր խև նախաձեռնութեամբ, նախորդ տարի իրականութիւն



դարձած լիկ մաչի հարցը, որ դարձեալ լուծումի կը սպասէ 1928 լրջանին համար:

«Լիկ մաչի նախագիծին պատրաստութեան համար հայ խումբերու ներկայացուցիչները առանձին ժողովի մը կը գումարեն 4 Յունուար 1928ին եւ կ'որոշեն.

«Լիկ մաչին մասնակցի փափաքող բոլոր խումբերու ներկայացուցիչները ընդհանուր ժողովի հրաւիրել յառաջիկայ կիրակի, հայկական լսարանին սրա-

հը: Ներկայացող խրաքանչիւր ներկայացուցիչ իր հետ պարտի բերել իր խումբին կողմէ խաղացողներուն անուանացան-կը, խև եթէ երկու խումբերով կը մասնակցի, նոյնը երկու խումբերուն համար ալ պարտաւորիչ է»:

(Ծար. 24)

*The Champs Élysées just steps away and the Parc Monceau nearby*

# HOTEL


★★★

## PAVILLON MONCEAU

PARIS



*Full of charme,  
Tastefully decorated 36 rooms  
and 6 suites with individual  
heating / air conditioning,  
direct access telephone line,  
internet connection, minibar,  
safety box and satellite TV.  
Private bathroom with hairdryer.  
The suites can accommodate  
3 adults or a family  
with parents and 2 children.*



43 rue Jouffroy d'Abbans 75017 Paris  
Tel: 331 56 79 25 00 - Fax 331 42 12 99 38  
[infos@pavillon-monceau.com](mailto:infos@pavillon-monceau.com)  
[www.pavillon-monceau.com](http://www.pavillon-monceau.com)

# ՊԱՏԻԺ Կ'ՈՒԶԵ՛Մ...

**Յարութիւն Սրկ. Շէրնէզեան  
ԴՊՐԵՎԱՆՔ ՀԱՅՈՑ ՍԵԾԻ ՏԱՆ  
ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ**

**Կ**եանքի մէջ իրականութիւններ կան, որոնք երբեմն առանց անդրադառնալու մէր քայլերուն հետ կ'ընթանան: Այդ իրականութիւններէն մէկը, որուն անդրադարձած եմ մորթիս վրայ զգալէ ետք, յիշատակի մը կ'առնչուի: Դժբախտաբար, շատերը հնագանդ եւ նկարագրով տիպար ըլլալով՝ չարութիւններէ հեռու կը մնան, սակայն ապագային մարդոց յիշողութիւններէն կը ջնջուին: Իսկ չարութիւն ընողները ո՛չ միշայն կը յիշուին, այլև՝ հաճոյքով կը խօսուի անոնց մասին: Արդա՞ր է: Չարերը աւելի լաւ եւ շատ կը յիշուին, իսկ բարիները կը մոռցուին....

\*\*\*

Երկրորդ անգամ ըլլալով պիտի մասնակցէի բանակումի: Առաջին բանակումէս փորձառաբար ուզեցի այս անգամ բանակումը աւելի լաւ ճանչնալ: Խաւոնուածքով հանդարտ ըլլալուս բերումով միշտ կը զրկուէի պատիժներէ: Իսկ երբ պատիժ մը ստանայի, ակնկալածս չէր ըլլար... Պատիժը իր փոքրութեամբ հեգնական ժամկուվ մը կը նայէր ինծի:

Չարութիւն ընէի: Միշտ ալ ճախողած էի: Բայց արդար ալ չէր: Ինչո՞ւ ուրիշներ պատիժը «պիտի համտեսէին» եւ ապա այդ պատիժով պիտի հպարտանային, իսկ ես՝ ոչ: Պատիժը բանակումին «Համն ու Հոտն էր»: Այն իրադարձութիւնը, որ լաւագոյն ու անմոռանալի յիշատակ կը ձգէ: Պատժուղին համար հպարտանքի առարկայ երեւոյթ մը:

Լուրջի առած էի: Ես ի՞նչ պիտի պատմէի ընկերներուս: Գէթ պատիժ մը չէի ստացած իրերեւ յիշատակ:

Այս մտահոգութիւններով գացի խմբապետիո քով եւ իրմէ ինդրեցի պատիժ մը: Երնէ՛կ լուսինէն անծանօթ էակ մը իջնէր, քան իր այդ շուարած վիճակը տեսնէի:

Աւելի՛ն, իսենթ հոչակեց զիս.

- Ի՞նչ թ ես: Ինչո՞ւ պատիժ տամ քեզի:

Բայց ես լուրջ էի: Գիտակցութիւնս տեղն էր եւ հարբած ալ չէի: Բաւական մը զինք համոզելէ ետք, զիս տարաւ բանակու-



մի ընդհանուր պատասխանատուին մօտ: Ան ալ զարմացաւ: Բայց փափաքիս ընդառաջելով, սրտիս հանգստութիւն մը տուաւ: Քանի մը վայրկեան խնդրեց եւ ըսաւ:


- Քեզի ցոյց պիտի տամ այնպիսի պատիժ մը, որ գիտնասթէ ի՞նչ ըսելէ պատիժ:

Ես էի խնդրողը: Բայց վերջապէս վախ մը ունէի... կը փորձէի ծածկել զայն, որպէսզի ծիւնագնդակի պէս չժաւալէր եւ չմեծնար: Ինքզինքս պէտք է զսպէի:

Պատասխանատուն վերադարձաւ ցիցերով եւ հաստ պարաներով: Գետին պառկեցնելով զիս, ձեռքերս ծառի մը կոճղին կապեց, իսկ ոտքերս՝ գետինը գամուած ցիցին: Աչքերս լաթով մը գոցեց եւ քանի մը վայրկեան հեռացաւ: Արեւու լուգանք մը առնելո՞ւ... ես ալ չգիտցայ: Կարճ ժամանակ մը ետք եկաւ: Իր ձայնէն զատ ուրիշ ձայներ ալ կը լսուէին: Բայց վերջապէս, արեւու լոգանքէն չհիւնանդանալու համար զեղ մը պէտք էր: Հետեւաբար, երեսէս սկսեալ ցեխով ներկեց մարմինս: Որքա՞ն կը մտածէր իմ մասիս... հոգատարութիւն: Քիչ մըն ալ մարձում պէտք էր... եւ հարուածներ սկսան բազմաթիւ բանակողներու կողմէ: Միայն ներեցէ՛ք, որ չեմ յիշեր ուրկէ...

Մայրամուտին հետ պատիժս ալ վերջ գտաւ: Արեւը իր պայծառ երեսով զիս անվերջ դիտելէ ետք՝ գնաց մրափելու: Ազատ արձակուեցան ձեռքերս, ոտքերս ու աչքերս: Բայց ուրկէ գիտնայի, թէ պատիժս իր վերջին կնիքը չէր դրած: Պատասխանատուն հրամայեց, որ իր քսած «գեղը» պահեմ մինչեւ յաջորդ օր: Արդեօ՛ք լուսնկան ալ իր շողարձակումներով մորթին վրայ կ'ազդէ: Հնագանդեցանք, որպէսզի պատիժը իր լուումին հասնի: Վերջապէս, աժան գինով չի ծախուիր պատիժը...

Այս «չարութիւնս» մէկը կը յիշէ՞ ինձմէ զատ...



Գեղրգ Թորոյեան  
ՊԵՅՐՈՒԹ

**30** Օգոստոս 2010ին,  
Շախմիոր Տոնեցքը  
եօթուկէս միլիոն տո-  
լար վճարելով՝ հինգ տարուան  
պայմանագիրով իր կազմին կը միա-  
ցնէր Հայրենի ֆութապոլիստ Հեն-  
րիկ Մխիթարեանը:

Այս փոխանցումը հայկական  
ֆութապոլիս պատմութեան մէջ մեծագոյններէն էր, եթէ ոչ՝  
մեծագոյնը: Պատահականութիւն չէր այսքան մեծ գումար  
տրամադրել ոչ այնքան անուանի ֆութապոլիստի մը, որ տա-  
կաւին հազիւ քսան տարեկան էր:

Ո՞վ է Հենրիկի Մխիթարեան:

Հենրիկ Հայրենի նշանաւոր ֆութապոլիստ Համլէթ Մխի-  
թարեանի զաւակն է: Ան ծնած է Երևան, 21 Օգոստոս 1989ին:  
Ֆութապոլիստի ասպարէզը սկսած է «Փիւնիկ»ի շապիկով եւ  
անոր հետ 2006-2009 տարեշրջաններուն Հայաստանի ախոյեա-  
նութեան խաղերուն խաղացած է 89 խաղ եւ նշանակած է 35  
կոլ: Այս ժամանակամիջոցին, ան իր ակումբին հետ չորս ան-  
գամ հանդիսացած է Հայաստանի ախոյեան: 2007 եւ 2009 տա-  
րեշրջաններուն, «Փիւնիկ»ի հետ տիրացած է Հայաստանի գեր-  
բարակին, իսկ 2009ին՝ Հայաստանի բաժակին: 2009ին, ան  
ընտրուած է «Հայաստանի լաւագոյն ֆութապոլիստ» եւ «Հա-  
յաստանի լաւագոյն երիտասարդ ֆութապոլիստ»:

2009ի Յուլիսին, Մխիթարեան կը միանայ Տոնեցքի Մեթա-

# ՀԱՅՐԵՆԻ ՖՈՒԹԱՌՈՒԴԻ ՆՈՐ ԱՍՏՎԱ՝ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐԵԱՆ



լուրկին: Մէկ տարի ետք, 21 տարեկանին, ան կը դառնայ խումբին խմբապետը, այսպէսով դառնալով խումբին ամէնէն երիտասարդ խմբապետը: Մեթալուրկի հետ ան հանդէս կու գայ 46 մրցում եւ կը նշանակէ 17 կոլ: Նոյն տարուան Օգոստոսին կը միանայ Շախմիոր Տոնեցքին եւ անոր հետ ցարդ կատարած է 15 մրցում եւ նշանակած է 4 կոլ: Մխիթար-  
եան Շախմիորի հետ առաջին անգամ հանդէս կու գայ «Զեմֆիրնզ միկ»ի մրցումներուն՝ «Ափորթինկ Փրակա»յի  
դէմ: Մրցումը կ'աւարտի Շախմիորի յաղթանակով:

Մխիթարեան 14 Յունուար 2007ին կը միանայ Հայաստա-  
նի ազգային խումբին եւ իր առաջին ելոյթը կ'ունենայ Փա-  
նամայի դէմ: Մինչեւ օրս ան 21 անգամ կրած է ազգային  
խումբին շապիկը եւ նշանակած է 4 կոլ, որոնցմէ առաջինը՝  
28 Մարտ 2009ին, աշխարհի ախոյեանութեան գտումի մրց-  
ումներուն՝ իսթոնիոյ դէմ:

Հենրիկի միջնապահ ֆութապոլիստ մըն է: Ան տարուէ տա-  
րի ինքզինք պարտադրող մարզիկ մըն է: Անոր առանցքային

դերակատարութիւնը ակնյայտ դարձաւ Հայաստանի կատարած վերջին երեք մրցումներուն, մանաւանդ Սլովաքիոյ եւ Աստորայի դէմ, երբ ան կարողացաւ զեկավարել դաշտին կեղրոնը եւ յաջողեցաւ խաղին զեկը պահել հայրենի մարզիկներուն ի նպաստ: Աւելին, յիշեալ մրցումներուն ան նշանակեց մէկական կոլ:

Միմիթարեան հետզետէ յաջող ելոյթներ կ'ունենայ նաեւ Շախմիորի հետ: Ան փնտուած մարզիկ է ակումբին կողմէ: Վստահաբար, քանի մը տարի ետք, ան պիտի շարժէ եւրոպական անուանի ակումբներուն հետաքրքրութիւնը, որոնք պիտի ուզեն իրենց կազմին միացած տեսնել հայրենի ֆութպոլիստը:

Զանազանեաններու, Անդրէասեաններու, իշտոյեաններու Յովհաննիսեաններու, Մելիքաններու ժառանգորդը հանդիսացող ՀԱՅ ֆութպոլիստը տակաւին իր ասպարէզի վերելքին սկզբնաւորութեան է: Մեր սպասումն է, որ ան իր տաղանդը պահէ, զարդացնէ եւ որպէս ՀԱՅ մարզիկ շարունակէ նուաճումներ արձանագրել մարզական մեծ աշխարհին մէջ, որպէսզի նաեւ հոն յիշեն մեզ որպէս ազգ եւ մեր ազգի զաւակներուն նուա-



ճումներն ու արժանիքները գնահատեն ըստ արժանւոյն:

*Made from one single slice  
of natural Australian opal*



# Classique<sup>®</sup>

OPAL DIAL WATCH

*Sarkis Der Bedrossian*

*Sams Watchmaker Jeweller Pty. Ltd.*  
123 Clarence Street  
Sydney 2000  
Australia

Phone: +61 2 9290 2199  
fax: +61 2 9262 1630  
Website: [www.classiquewatches.com](http://www.classiquewatches.com)  
Email: [Info@classiquewatches.com](mailto:Info@classiquewatches.com)



# Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.Լ ԱՆՑՈՂ ԵՐԿԱՄԵԱԿԻՆ

## ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄ

2009 թ. Մարտի 4ին կայացած համաժողովի ընթացքում ընտրուած Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի վարչութիւնը 2009 թ.ի Մարտի 5ին կայացած իր առաջին նիստում կատարեց պարտականութիւնների հետեւեալ բաժանումները:-

Հրաչեայ Շմաւոնեան- Ատենապետ

Օշին Փիլումեան- Փոխ ատենապետ, գանձապահ, միջադադային կապերի պատասխանատու

Լիլիթ Վարդանեան- Ատենապետիր

Լիլիթ Զաքարեան- Միջազգային կապերի պատասխանատուի տեղակալ

Ցարութ Նասոյեան- Շիրակի մարզի պատասխանատու

Արմէն Նազարեան- Արմաւիրի մարզի պատասխանատու Վարդան Միրումեան- Կոտայքի մարզի պատասխանատու Հենրի Ցերութիւնեան

Նարինէ Թովմասեան

Վարչութեան անդամ քոյր Նարինէ Թովմասեանը 2009 թ.ի Դեկտեմբերի 3ին ներկայացրել է իր հրաժարականը: Վարչութիւնը մինչ այժմ գործել է ուժ հոգանոց կազմով:

## ԽՄԲԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2009 թ.ին վարչութեան կողմից հաստատուել է խմբապե-

տական խորհրդի հետեւեալ կազմը:-  
**Եղբ.** Ռոմանոս Պետրոսեան- Հնդհանուր խմբապետ  
**Քոյր** Նունէ Մարգարեան- Աքելլա  
**Եղբ.** Վիգէն Ցովհաննիսեան- Փոխ խմբապետ  
**Հետագային,** պայմանների բերումով, խորհուրդը գործեց երկու հոգանոց կազմով:-  
**Եղբ.** Ռոմանոս Պետրոսեան- Հնդհանուր խմբապետ  
**Եղբ.** Կարէն Տէրտէրեան- Փոխ խմբապետ

## ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ

### Ա) Ներկազմակերպական



**2009**

**Ապրիլ**  
18- Հրազդանութեան մասնակիցների համայնքը՝ «Հայ ըՄկան տառապութեան» մասնական սկավառական:



կան արարողութիւն, կազմակերպութեան նորացուած պաշտօնական կայքէջի չնորհահանդէս, գնահատագրերի եւ յուշանուէլների յանձնում:

**Ապրիլ 24-** Կազմակերպութեան մասնամները մասնաճիւղերում մասնակցել են Հայոց Յեղասպանութեան գոհերի յիշատակը յաւերժագնող ծրագրերի:

**Մայիսի 28-** Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի բոլոր միաւորների սկավառական մասնակցել են «Հանրապետութեան Օր» պետական տօնի շրջանակներում կազմակերպուած ծրագրին: Տեղի է ունեցել քայլերթ դէպի Բաշ Ապարանի հերոսամարտի յուշահամալիր: Սաղմոսավանք եկեղեցու մօտ անցկացուել է սկավառական խոստման արարողութիւն:

**Յուլիսի 21-** Գիւմրիում անցկացուել է շախմատի սիրողական բաց մրցոյթ՝ նուիրուած Տիգրան Պետրոսեանի 80ամեակին եւ շախմատի միջազգային օրուան (Յուլիսի 20): Մրցմանը մասնակցել են Երեւանի եւ Գիւմրիի միաւորների 12 անդամներ:

**Օգոստոսի 18-23-** Բիւրականում անցկացուել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի համահայաստանեան տարեկան ընդհանուր բանակումը, որին մասնակցել են բոլոր միաւորներից եւ Աշտարակի նոր կազմակերպուած կառոյցից 250 գայլիկ-արծուիկներ, արի-արենոյշներ եւ երկց-պարմանուհիներ:

Բանակումը նուիրուած էր Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի հայրենիքում վերահիմնադրման 20ամեայ յոթելեանին: Բանակումի ընթացքում կազմակերպուել է քայլարշաւ դէպի Արշակունիների արքունական դամբարան (Արագածոտնի մարզ, գիւղ Չորափ), որտեղ յուշակոթողի մօտ 22 երկց-պարմանուհիներ երկցական երդում են տուել:

**Սեպտ.** 20-21- Անցկացուել է համահայաստանեան արշաւբանակում՝ Խոսրովի պետական արգելոց:

**Դեկտեմբերի 19-** Երեւանի «Էրեբունի Փլազա» հիւրանոցի շքարահումը մեծ հանդիսաւորութեամբ նշուել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 20ամեակը: Միջոցառման ընթացքում չնորհակալագրերով եւ նուէրներով պարզեւատրուել են Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ընդհանուր խմբապետները: Կազմակերպութեանը նիւթական օժանդակութիւն ցուցաբերելու համար «Ոսկէ Շուշանածաղիկ» յուշամետալով պարզեւատրուել են երկու բարերարներ:

**2010**

**Յունիսարի 24-** Երեւանում անցկացւել է տարեմուտաի միջոցառում Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի բոլոր միաւորների շուրջ 110 ներկայացուցիչների մասնակցութեամբ: Խմբապետական Խորհրդի կողմից ներկայացուել է 2009 թ. գործունէութեան ամփոփ հաշուեառութիւնը, կատարուել է արժեւորում, աչքի ընկած միաւորներին յանձնուել են յուշամետակներ ու գնահատագրեր:

**Ապրիլի 18-** Գիւմրիում նշուել է «Հայ Սկավառական Օրը՝ մասնակցութեամբ 130 սկավառների: Արժեւորուել է հայ իրակա-



նութեան մէջ սկառտական շարժման մուտք գործելու 100ամեակն ու Ալեքսանդրապոլի Գիւմրիում սկառտական շարժման հիմնադրման 90ամեակը: Անցկացուել է տօնական սկառտական արարողութիւն, քաղաքի կենտրոնական հրապարակում՝ նորագիր անդամների սկառտական խոստման արարողութիւն:

**Ապրիլի 24-** Կազմակերպութեան անդամները մասնակցել են Հայոց Յեղասպանութեան գոհերի յիշատակը յաւերժացնող ծրագրերի:

**Յուլիսի 5-** Գիւմրիում անցկացուել է Հ.Հ. Սահմանադրութեան 15ամեակին նուիրուած միջոցառում, որի ընթացքում մասնակիցներին են ներկայացուել հայ իրաւական մտքի, հայոց մէջ սահմանադրութիւնների նախագծծերի, սահմանադրական կարգի վերաբերեալ թեմատիկ նիւթեր: Անցկացուել է քննարկում եւ օրուան խորհրդի, պետական կարեւորագոյն այդ տօնի արժեւորում:

**Օգոստոսի 20-26-** Բիւրականում անցկացուել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի համահայաստանեան տարեկան ընդհանուր բանակում՝ նուիրուած հայ իրականութեան մէջ սկառտական շարժման տարածման 100ամեակին:

**Սեպտեմբերի 21-** Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի աւելի քան 80 անդամներ վերելք է կատարել Արագած լեռան հարաւային գագաթ՝ նուիրուած Հ.Հ. անկախութեան օրուան:

**Նոյեմբերի 16-** Երեւանում նշուել է Հ.Մ.Լ.Մ.-ի հիմնադրութեան 92ամեակը:

**Դեկտեմբերի 2-** Միաւորներում նշուել է Հ.Մ.Լ.Մ.-ի՝ Հայաստանում վերահիմնադրման 21ամեակը:

**Դեկտեմբերի 16-** Անցկացուել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի հիմնադիրներից ազատամարտիկ Վարդան Բախչեանի յիշատակին նուիրուած միջոցառում: Եռաբլուրում կազմակերպւել է երէցների երդման արարողութիւն:

**Դեկտեմբերի 24-** Գիւմրիի մասնաճիւղի 6 հոգանոց տարագաւոր կազմը մասնակցել է Հ.Ա.Ե. Շիրակի թիմի երիտասարդական կառոյցի կազմակերպած՝ հոգեւոր թեմայով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» դաստիարակչական խաղին: Մասնակից 17 թիմերի մէջ, մասնաճիւղի «Սկառտաներ» թիմը զբաղեցրել է ծրոտ տեղը: Սա բաւականին լւա արդիւնք է, եթէ հաշուի առնենք, որ առաջին հորիզոնականներ զբաղեցրած կազմերը Հայաստանի բարձրագոյն լիկայում հանդէս եկող թիմեր էին, իսկ մեր կազմը խաղում էր առաջին անդամ:

### **Մնայուն դպրոց բանակում**

**Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի** վարչութիւնը կազմակերպութեան աստիճանաւորական կազմը համալրելու նպատակով իրականացրել է դրամաշնորհային ծրագիր, որի շրջանակներում միքանի փուլերով կազմակերպուել են աստիճանաւորական սեմինարներ, դասընթացներ ու բանակումներ:

**Այսպէս՝**



**2009**

**Օգոստոսի 15-17-** Բիւրականում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 77 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի ութ միաւորներից:

**Հոկտեմբերի 18-** Երեւանում անցկացուել է սեմինար: Կազմակերպուել է այցելութիւն Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ թանգարան: Հանդիպում-քննարկում է տեղի ունեցել Յեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրին Հայկ Դեմյոյեանի հետ: Մասնակցել են 36 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի 6 միաւորներից:

**Նոյեմբերի 1-** Գիւմրիում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 38 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի 5 միաւորներից:

**Նոյեմբերի 27-29-** Ծաղկաձորում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 44 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի 8 միաւորներից:

**2010**

**Քետրուարի 26-28-** Աղվերանում անցկացուել է ղեկավարման դասընթաց՝ մասնաճիւղերի պատասխանատու եւ աստիճանաւորական կազմերի համար: Մասնակցել են 35 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի բոլոր միաւորներից:

**Մարտի 21-** Հրազդանում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 46 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի բոլոր մասնաճիւղերից:

**Ապրիլի 17-** Գիւմրիում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 56 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի բոլոր մասնաճիւղերից:

**Մայիսի 28-30-** Աղվերանում անցկացուել է սկառտական Բ. կարգի դասընթաց: Դասընթացավարների թւում եղել են Դանիայից եւ Շուէտից հրաւիրուած միջազգային սկառտառուցանողներ: Մասնակցել են 54 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի բոլոր մասնաճիւղերից:

**Սեպտեմբերի 20-** Բիւրականում անցկացուել է երէցական դասընթաց՝ մասնաճիւղերի 16 տարեկանից բարձր անդամե-

րի համար: Մասնակցել են 54 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի բոլոր մասնաճիւղերից:

**Հոկտեմբերի 3-** Հրազդանում անցկացուել է սկաուտական Բ. կարգի դասընթաց: Մասնակցել են 63 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի բոլոր մասնաճիւղերից:

**Հոկտ. 15-17-** Բիւրականում անցկացուել է սկաուտական Բ. կարգի դասընթաց: Դասընթացավարների թուում եղել է Դանիայից հրաւիրուած միջազգային սկաուտ ուսուցանող: Մասնակցել են 58 հոգի Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի բոլոր մասնաճիւղերից:

## Բ) Միաւորներ

### Երեւան

Երեւան միաւորը գործում է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ա.Կ.ի կենտրոնական դրասենեակի տարածքում: Գրեթէ երկու տարուայ կտրուածքով՝ 2009 թ.ի Ապրիլից մինչեւ 2010 թ.ի Հոկտեմբերը, բացի շաբաթօրեայ կիրակնօրեայ աշխատանքներից, միաւորի սկաուտներն ու երէցները մասնակցել են համահայաստանեան բոլոր միջոցառումներին՝ աստիճանաւորական մնայուն դպրոցի դասընթացներին եւ սեմինարներին, բանակումներին եւ արշաւներին: Քարոզչական աշխատանքները, հասարակական տարբեր միջոցառումներին մասնակցելով (ծառասունկ, կանաչաստան ձմեռնային փառատօնի բացումը եւ այլն....) շարունակում են: 2009ին Գիւմրիի միաւորի հետ միասին կազմակերպել է միջ-միաւորային բանակում: 2010 թ.ին մասնակցել են Համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ ընդհանուր բանակումին, Քիեւի Հ.Ա.Շ. Եւրասիական ռեգիոնի միջազգային Փորումին, Աթէնքի «Ակաուտ-Ակադեմիա» ծրագրին, Պելառուսում եւ Մոլտովայում կազմակերպուած բանակումներին եւ Եւրասիա տարածաշրջանի 4րդ կոնֆերանսին:

### Արովեան

Միաւորը գործում է քաղաքապետարանի Մանկապատանեկան Ստեղծագործական կենտրոնում: Միաւորը ողջ այս շրջանում գործել է բնականոն գործունէութեան գրաֆիկով, իր ակտիվ մասնակցութիւնն է բերել նաեւ «Աստիճանաւորա-

կան Մնայուն դպրոց»ի դասընթացներին եւ համահայաստանեան բանակումներին: Միաւորում կազմակերպում է քարոզչական կայուն աշխատանք: Ակտիվ մասնակցութիւն են ունեցել համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ բանակումին, 3 աստիճանաւոր մասնակցել են Մոլտովայում, Քիեւում եւ Աթէնքում կազմակերպուած միջազգային ծրագրերին:

### Արմալիք

Աշխատանքները ծաւալում են Վարդան Բախչեանի անւան թիւ 2 դպրոցում: Մէկ դասարան եւ դպրոցի բակը տրամադրուել է պարապմունքների համար: Անցկացում են ամէն շաբաթեայ գործունէութիւններ, աստիճանաւորական ժողովներ: Միաւորի անդամները մասնակցել են մի շարք միաւորային ու միջ-միաւորային ծրագրերի: արշաւներ, հանրոգուստ աշխատանքներ, համատեղ ծրագրեր այլ կազմակերպութիւնների հետ: Միաւորի պատասխանատունները ընդգրկուած են եղել ստահանաւորական մնայուն դպրոցի սեմինարներում: Համագործակցում են ինչպէս տեղի կենդանաբանական այգու, այնպէս էլ «Մշակութային ցեղասպանութիւն» եւ «Երիտասարդ կենսաբաններ» Հ.Կ.ների հետ:

Մասնակցել են միջազգային ծրագրերի: Գուրզութում՝ «Հաղորդակցութեան սեմինարին», Քիեւում՝ Երիտասարդական ֆորումին, Մոլտովայի եւ Եգիպտոսի բանակումներին ու Եւրասիա տարածաշրջանի առաջին երիտասարդական ֆորումին: Ակտիօրէն մասնակցել են նաեւ համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ մարզագաղերին եւ համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ ընդհանուր բանակումին:

### Էջմիածին

Միաւորն իր աշխատանքները շարունակում է միջնակարգ դպրոցում՝ շաբաթ օրերին: Դպրոցում յատկացուած է մէկ դասարան, մարզադաշինը եւ բացօթեայ բակը: Միաւորը գործել է բնականոն հունով՝ ներառեալ իրենց պատասխանատունների մասնակցութիւնը աստիճանաւորական մնայուն դպրոցի սեմինարներին: Միաւորից մէկ մասնակից ենք ունեցել Քիեւի միջազգային սեմինարին, մէկ մասնակից՝ Պելառուսի ճամբարին եւ երկու մասնակից՝ համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ բանակումին:

### Զարենցաւան

Զարենցաւանում գրասենեակի առկայութիւնը նպաստել է աշխատանքների ակտիվութեանը: Միաւորը քարոզչական աշխատանքներ է սկսել եւ իր ծրագրերում գերակայում են աւելի շատ անդամների ներգրաւումը: Գործունէութիւնից զատ մասնակցել են աստիճանաւորական մնայուն դպրոցի դասընթացներին: Զարենցաւանի երէցներն կամաւորական ակտիվ աշխատանքներ են տարել համա-Հ.Մ.Լ.Մ.-Ա.Կ.ական 9րդ բանակումի եւ համահայաստանեան բանակումի ընթացքում:





### Գիւմրի

2009-2010 շրջանում «Վահան Զերազ» միաւորը ծաւալել է բաւականին ակտիվ գործունքութիւն: Ամէն շաբաթ անցկացուել են աստիճանաւորական ժողովներ: Բազմաթիւ հանդիպումներ են եղել Շերակի թեմի Առաջնորդի, հոգեւորականների, բուհերի և եկատորների, դպրոցների անօրէնների, ուսանողների, երիտասարդների, Հ.Կ. ներկայացուցիչների հետ: Միաւորն իր մասնակցութիւնն է բերել համահայատանեան բոլոր ծրագրերին: Երեւանի միաւորի հետ իրականացրել են միջ-միաւորային մէկ բանակում: Ինքնուրոյն կազմակերպել են շուրջ 15 արտահերթ միջոցառում: 5 ծրագիր իրականացրել է այլ կազմակերպութիւնների հետ: Մասնաճողի ներկայացուցիչները մասնակցել են 1 համահայկական եւ 8 միջազգային ծրագրերի:

Միաւորի ներկայացուցիչները եւ որպէս մասնակից, եւ որպէս օժանդակ կազմի անդամներ մեծ ակտիվութեամբ մասնակցել են համա-Հ.Ս.Ը.Ա.Ական 8րդ մարզախաղերին եւ համա-Հ.Ս.Ը.Ա.Ա.Ական 9րդ ընդհանուր բանակումներին:

Տարեշրջանը յատկանշական է եղել միաւորի գրասենեակի ձեռքբերմամբ:

### Հրազդան

Միաւորը գործունէութիւնն անցկացնում է Հ.Ե.Մ.Ի Հրազդանի Երիտասարդական Կենտրոնում: Աշխատանքները տարրում են պարբերաբար, քարոզչական աշխատանքների հետ միասին: Միաւորը մասնակցել է նաեւ համա-Հ.Ս.Ը.Ա.Ական 9րդ բանակումին եւ համահայատանեան բանակումներին: Մասնակցել են նաեւ աստիճանաւորական մնայուն դպրոցի դասընթացներին:

### Գ) Հ.Ս.Ը.Ա. – Հ.Ս.Ը.Ա. Հ.Ա.Ա.Կ. Կապեր

Հ.Ս.Ը.Ա.Ա. Հ.Ա.Ա.Կ. կապերը գտնւում են բարձր մակարդակի վրայ: Ուրախութեամբ պէտք է նշել, որ Հ.Ս.Ը.Ա.Ի Կենտրոնական Վարչութեան որոշմամբ 2009 թ. Հ.Ս.Ը.Ա.Ա. Հ.Ա.Ա.Կ. անդամնեան նշանակուել է համա-

Հ.Ս.Ը.Ա.Ա.կան 8րդ մարզախաղերի կազմակերպիչ յանձնախամբի անդամ: Աւելի ուշ, 2010 թ. եղբ. Օչին Փիրումեանը նշանակուել է համա-Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.Կ. կապերը իսմբապետ: Ընթացքում Հ.Ս.Ը.Ա.Ա.Կ. անդամները աննախաղէպ ջանակութեամբ ակտիվ մասնակցութիւն են ունեցել Հ.Ս.Ը.Ա.Ա.կան աշխատանքներին:

### 2009

**Ապրիլի 9-12- Կազմակերպութեան ատենապետ եղբ. Հրաչեայ Շմաւոնեանը մասնակցել է Փարիզում կայացած Հ.Ս.Ը.Ա.Ի միջդիւանային խորհրդաժողովին:**

**Ցուլիսի 22-26- Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.Կ.ի ընդհանուր խմբապետ եղբ. Ռ. Պետրոսեանը եւ փոխխմբապետ եղբ. Վ. Ցովհաննիսեանը Հալէպում մասնակցել են Հ.Ս.Ը.Ա.Ա.ի կենտրոնական Վարչութեան նախաձեռնած խմբապետական վերարակաւորման տեսագործական դասընթացին եւ ստացել Վկայեալ կարգ:**

**Օգոստոսի 1-8- Հ.Ս.Ը.Ա.Ա.ի պատմութեան մէջ առաջին անգամ համա-Հ.Ս.Ը.Ա.Ա.կան հերթական մարզախաղերը կազմակերպուեցին Հայաստանում: Հ.Ս.Ը.Ա.Ա.ի 15 շրջաններից 400 մարզիկ մասնակցեցին խաղերին: Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.Ա.Կ.ն իր մասնակցութիւնն ունեցաւ հինգ մարզաձեւերում: Շախմատի մրցութիւնում Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.ը գրաւեց առաջին 4 տեղերը:**

**Բացումը կատարուեց Հանրապետութեան հրապարակում եւ հանրային հեռուստատեսութիւննը հեռարձակեց արբանեակով: Փակման արարողութիւնից յետոյ կազմակերպուեց պարահանդէս-ճաշկերոյիթ:**

**Կարելի է ասել, որ մարզախաղերն անցան բարձր մակարդակով, եւ դրանում պէտք է կարեւորել Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.Կ.ի միաւորների պատասխանատուններից բաղկացած օժանդակ կազմի երեսակատարութիւնն ու պատրաստակամութիւնը մարզախաղերի նախապատրաստական եւ իրագործման փուլերում:**

### 2010

**Ցուլիսի 26-29- Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.Կ.ի ընդհանուր խմբապետ եղբ. Ռոմանոս Պետրոսեանը եւ ընդհանուր փոխխմբապետ Վկայէն Ցովհաննիսեանը Բիւրականում մասնակցել են Հ.Ս.Ը.Ա.Ա.ի կենտրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ՝ միութեան պատմութեան մէջ առաջին անդամ կազմակերպուած, բարձրագոյն որակաւորման «Արարատեան» կարգի տեսական եւ գործնական դասընթացներին: «Արարատեան» կարգ է չնորհուել եղբայրներ Ռոմանոս Պետրոսեանին, Հրաչեայ Շմաւոնեանին, Աւետիս Պէրպէրեանին եւ քոյր Լիլիթ Զաքարեանին:**

**Ցուլիսի 31- Օգոստոսի 8- Բիւրականում տեղի է ունեցել համա-Հ.Ս.Ը.Ա.Ա.Ա.կան 9րդ ընդհանուր բանակումը՝ միութեան 17 շրջանների 555 սկառւտների մասնակցութեամբ:**

Բանակումի բացման արարողութեանը ներկայ է գտնուել եւ իր ողջոյնի խօսքը մասնակիցներին յղել Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը: Բանակումի ընթացքում սկառատները հիւրընկալել են նաեւ այդ ժամանակ Հայաստանում գտնուող՝ Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի մասնակիցներին: Երկրների ներկայացման օրը նախարարի հետ բանակավայրը էր ժամանել Հ.Հ. փոխ վարչապետ Արմէն Գէորգեանը եւ իր ողջոյնի խօսքը փոխանցել ներկաներին:

**Օգոստոսի 11- Անցկացուել է Հ.Մ.Լ.Մ.Ի Ա.Մ.Ն. Արեւմըտեան շրջանի եւ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի քոյր մասնաճիւղերի «Միասնութեան օր» ծրագիրը՝ 80 ամերիկահայ եւ 60 հայաստանցի սկառատների մասնակցութեամբ: Ծրագրի մեծ մասնացել է Երեւանի Հայկ Յովսէփեանի անուան բանակավայրում:**

Պէտք է նշել նաեւ, որ քոյր մասնաճիւղերի ծրագրի շրջանակներում իրականացել է եւս մէկ ծրագիր. Գիւմրիի միաւորն այժմ ունի գրասենեակ, որի վարձակալութիւնը հոգում է Արեւմտեան Ամերիկայի շրջանը: Աշխատանքներ են տարւում եւս մի քանի գրասենեակ ձեռք բերելու ուղղութեամբ: Առաջնահերթ Արմաւիրի միաւորի գրասենեակի հարցն է, քանի որ միաւորում արձանագրւում է անդամների զգալի աճ եւ ներկայիս տարածքն այլեւս յարմար չէ միաւորի խմբերի գործունէութիւնը պատշաճ կերպով կազմակերպելու համար:

### Դ) Հ.Մ.Շ. եւ այլ միջազգային կազմակերպութիւններ

**2009**

**Ապրիլի 24-26- Եղբայրներ Բագրատ Եսայեանը եւ Օշին Փիրումեանը մասնակցել են Քիեւում կայացած եւրոպական եւ եւրասիական ռեգիոնների առաջին համատեղ հանդիպմանը:**

**Մայիսի 28-Յունիսի 7- Հ.Հ. սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան նախաձեռնութեամբ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 5 ներկայացուցիչ՝ Հայաստանի պատուիրա-**

կութեան կազմում Պելոռուսի «Զուբրիոնոկ» կրթաառողջարանային կենտրոնում մասնակցել են միջազգային երիտասարդական ֆորումին:

**2010**

**Փետրուարի 3-13- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի աստիճանաւոր էդուարդ Խաչատրեանը (Գիւմրի) մասնակցել է Արաբական Միացեալ իմիրութիւնների Շարժա քաղաքում կազմակերպւած՝ «Սկառատութիւն եւ ինտելեկտուալ նախաձեռնութիւններ» (գիտութեան, տեխնոլոգիաների, կապի, շրջակայ միջավայրի պահպանութեան բնագաւառում) միջազգային 4րդ երիտասարդական հաւաքին:**

**Մարտի 19-21- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի վարչութեան անդամ Հիլիթ Զաքարեանը Եւրասիա ռեգիոնի 3 այլ ներկայացուցիչների հետ մասնակցել է եւրոպական ռեգիոնի սկառատ-լիտերների համար Լիւբսեմպուրկի դքսութիւնում կազմակերպւած ցանցային հանդիպմանը (Overture Network Meeting):**

**Ապրիլի 26-28- Ռուսաստանի Դաշնութեան Տուլա քաղաքի Լ.Ն. Տոլստոյի անուան պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում Խ.Մ.Հ.Մ. ժողովուրդների յաղթանակը ԻԱ. գարի հետազոտութիւններում. ակտուալ խնդիրներ, արդիւնքներ եւ դասեր» միջազգային գիտագործնական համաժողովը՝ Խ.Մ.Հ.Մ. նախկին 13 երկրների աւելի քան 80 ներկայացուցիչների մասնակցութեամբ: Համաժողովին Հայաստանը ներկայացրել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 5 հոգանոց պատուիրակութիւնը:**

**Ապրիլի 29- Մայիսի 7- Ռ.Դ. Տուլայի շրջանի Պելիովեան ենթաշրջանի Պաշկինո եւ Դոլցի համայնքների մերձակայքում տեղի է ունեցել «Վախտա Պամիատի-2010» միջազգային որոնողական գիտարշաւ՝ Խ.Մ.Հ.Մ. նախկին 8 երկրների 249 ներկայացուցիչների մասնակցութեամբ: Գիտարշաւին Հայաստանը ներկայացրել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 5 հոգանոց պատուիրակութիւնը:**

**Մայիսի 9- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 5 հոգանոց պատուիրակութիւնը Ռ.Դ. Տուլա հերոս-քաղաքում մասնակցել է հայրենական պատերազմի յաղթանակի 65ամեակին նուիրուած հանդիսաւոր շքերթի ու տօնական միջոցառումների:**

**Մայիսի 28 - Յունիսի 7- Հ.Հ. սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան նախաձեռնութեամբ, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 5 ներկայացուցիչ՝ Հայաստանի պատուիրակութեան կազմում, Պելոռուսի «Զուբրիոնոկ» կրթաառողջարանային կենտրոնում մասնակցել են 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմի 65ամեակին նուիրուած «Բարեկամութիւն առանց սահմանների» միջազգային երիտասարդական ֆորումին:**

**Յունիսի 3-5- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի խմբակտուհիներից Նարէ Խլաթեանը (Արմաւիր) Ուկրաինայում գտնուող սկառատական Եւ-**





րասիա ուեգիոնի «Կրասնոկամենկա» կենտրոնում մասնակցել է Յրդ «ուեգիոնալ կոմունիկացիոն ֆորում»ին:

**Յունիսի 13-22- Մոլտովայի հանրապետութեան հիւսիսարեւմտեան սահմանամերձ շրջաններում տեղի է ունեցել «Վախտա Պամիատի» միջազգային որոնողական գիտարշաւ, որին Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ից մասնակցել են 2 հոգի:**

**Յուլիսի 2-7- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի 7 հոգանոց պատուիրակութիւնը Ուկրաինայի մայրաքաղաք Քիւելում մասնակցել է «Ա.Պ.Հ. Երկների ակտիվ երիտասարդութեանը հանրային ծառայութեան ներգրաւուելու նորարարական մեթոդների մշակում եւ փորձարկում» միջազգային երիտասարդական ֆորումին (կրճատ՝ «Նորարարութիւնների Փորում-2010»):**

**Յուլիսի 14-26- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի աստիճանաւոր Նարեկ Աստրուեանը (Արմաւիր) Եգիպտոսում մասնակցել է սկաուտական արաբական ուեգիոնի կողմից կազմակերպուած՝ «Մշակութային փոխանակութիւն» 13րդ միջազգային երիտասարդական հաւաքին:**

**Յուլիսի 21-30- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի 9 հոգանոց պատուիրակութիւնը Մոլտովայում մասնակցել է Եւրասիա ուեգիոնի լակաուտական 2րդ բանակումին:**

**Սեպտեմբերի 7-8- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի 3 հոգանոց պատուիրակութիւնը Վրաստանի Պաթումի քաղաքում մասնակցել է Եւրասիա սկաուտական ուեգիոնի առաջին երիտասարդական ֆորումին:**

**Սեպտեմբերի 8- Հ.Ս. կոմիտի ներկայացուցիչների այց Հայաստան:**



**Սեպտ. 10-11- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի 6 հոգանոց պատուիրակութիւնը Վրաստանի Պաթումի քաղաքում մասնակցել է Եւրասիա սկաուտական ուեգիոնի 4րդ համաժողովին:**

**Հոկտ. 26-31- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի 2 ներկայացուցիչ Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում մասնակցել է սկաուտական «Ակադեմիա-2010» բարձրագոյն որակաւորման դասընթացի:**

**2011**

**Յունիսի 10-14- Համաշխարհային ըՄկառատական 39րդ կոնֆերանսում եւ Համաշխարհային Սկաուտական կոմիտի ընտրութիւններին Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի մասնակցուներն են եղել եղայլներ Բագրատ Եսայեանը և Օշին Փիրումեանը, ինչպես է նաև Արգենտինայի Հ.Ս.Ը.Ը.ից մասնակցել են քոյրեր Սեսիլիա Տաղեան-Սամանձեանը եւ Պեաթրիս Սէֆէրեանը: Հարկ է նշել, որ եղբ Բագրատ Եսայեանը իր թեկնածութիւնն էր առաջադրել ընտրութիւններին:**

**Քետրուար 13-18- Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի ընդհանուր փոխիմերապետ եղբ. Կարէն Տէրտէրեանը եւ աստիճանաւոր քոյր Լուսինէ Բարսեղեանը Պուտափեշտում մասնակցել են Եւրախորհրդի երիտասարդութեան եւ սպորտի տնօրինութեան աջակցութեամբ եւ Հ.Ս.Ը. Եւրոպա եւ Եւրասիա ուեգիոնների կողմից կազմակերպուած «Արտաքին յարաքերութիւններ» թեմայով ուսուցողական ծրագրին:**

### **b) Հայաստանեան այլ կազմակերպութիւններ**

Համահայաստանեան բանակումների ու միջոցառումների ժամանակ տարբեր Հ.Կ.ներից պարբերաբար հրաւիրուել են ներկայացուցիչներ, որոնք իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցել սկաուտներին, ինչը արուել է սեմինարների, դասախոսութիւնների եւ խաղերի միջոցով:

2009 եւ 2010 թթ.

**Ապրիլի 23ին Հ.Ս.Ը.Ը.-Հ.Ա.Ա.Կ.ի անդամները Երեւանում մասնակցել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչմանը նուիրուած ջահերով երթին: Տարազաւոր սկաուտների առաջանձնացուած խումբը՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած երկրների եւ կազմակերպութիւնների դրօչները պարզած, առաջնորդել է երթը:**

**2009**

**Մայիս 12-15- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ընդհանուր խմբակետ եղբ.** Ուսմանոս Պետրոսեանը Հ.Դ.Հ.ում մասնակցել է «Երիտասարդութիւն», իրականութիւն, հեռանկարներ-Արցախ» Հ.Հ. եւ Հ.Դ.Հ. Երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցչական հաւաքին:

**Օգոստոսի 10-15- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի «Վահան Զերապ» միաւորի պատասխանատուեղբ.** Կարէն Տէրտիկեանը եւ աստիճանաւոր քոյր Լուսինէ Բարսեղեանը մասնակցել են համահայկական երիտասարդական 7րդ համաժողովին, ներկայացրել կազմակերպութեան գործունէութիւնն ու ծրագրերը:

**Հոկտեմբերի 2-4- Բիւրականում տեղի է ունեցել շրջակայ միջավայրի պահպանութեան խնդիրներին նույիրուած էկօ-ճամբար՝ Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի սկաուտների, «Ապագան քոնն է» Հ.Կ.ի եւ HSBC դրամատան աշխատակիցների մասնակցութեամբ:**

**Դեկտեմբերի 17- Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի անդամները Երեւանի «Առնօ Բարեածանեան» համերգասրահում մասնակցել են ձմեռնային փառատօն-2009 ծրագրի բացման արարողութեանը:**

**Դեկտեմբեր 19- Տարագաւոր դրօշակակիրները գլխաւորել են փառատօնի մասնակից կազմակերպութիւնների շքերթը:**

**2010**

**Ցունիսի 1- «Վարդանանք» Հ.Կ.ի հետ միասին Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ը կազմակերպել է միջոցառում եղբ. Վարդան Բախչեանի ծննդեան օրուան կապակցութեամբ: Եռաբլուր այցելութիւնից յետոյ գրասենեակում կազմակերպուել է քննարկում՝ ուազմահայրենասիրական թեմայով:**

### **ՀՆԹԱՅԻԿ ՄՐԱԳՐԵՐ**

**Ծրագրային փուլում են քոյր մասնաճիւղերի համատեղ բանակումները՝ 2011 թ. Ցուլիս ամսին:**

**Ծրագրային փուլում են գիտելիքային կարգերի նոր դասագրերի մշակման եւ տպման աշխատանքները**

**Աշխատանքներ են տարրում Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի ելեկտրոնային քարոզչամիջոցների բարեփոխման, արդիականացման եւ արտաքին ձեւաւորման ուղղութեամբ:**

**Միացեալ թագաւորութեան սկաուտական կազմակերպութեան հետ ձեռք բերուած համաձայնութեան շնորհիւ, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի 10 հոգանոց պատուիրակութիւնը հնարաւարութիւն է ստացել մասնակցելու այս ամրանը Շուէտիայում կայանալիք համաշխարհային սկաուտական բանակումին:**

### **ԿԱԼՈՒԱԾՆԵՐ**

#### **Բիւրական**

2010 թ. ընթացքում վերանորոգման լայնածաւալ աշխա-



տանքներ են տարուել: Հիմնովին վերանորոգուել են տնակները, խոհանոցն ամբողջութեամբ կահաւորուած է նոր տեխնիկայով: Կառուցուել է կաթսայատուն, հրապարակ, թուրատուն: Ընթացքի մէջ է բանակավայրի գազաֆիկացման գործընթացը:

Բանակավայրը գտնուում է բաւական լաւ վիճակում:

#### **Հայկ Յովսէփեանի անուան բանակավայր**

Այսեղ եւս վերանորոգման մէծ աշխատանքներ են տարւել: Կատարուել է նախագծում, տարածքի մաքրում, ցանկապատում: Այժմ պատրաստում ենք շինմոնտաժային, ջրամատակարաման ու ջրահեռացման աշխատանքներին, որոնք կը սկսուեն գարնանը: Աշխատանքների կազմակերպման համար Հայկ Յովսէփեանի ընտանիքի կողմից պատրաստուել է համապատասխան գումար:

Բանակավայրն առաջին անգամ շահագործուել է 2010 թ.ի Օգոստոսի 11ին. կազմակերպուել է քոյր մասնաճիւղերի առաջին գործնական ծրագրերը:

#### **Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի Կենտրոնական Գրասենեակ**

Գրասենեակում կատարուել է կոսմետիկ վերանորոգում, սակայն կարիք կայ գրասենեակի գազաֆիկացման:

#### **Շնորհակալութեան խօսք**

Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի փարչութիւնը իր շնորհակալութիւնն է յայտնում «Երկիր Մետիա», Գիւմրիի «Գալա», «Ցայդ» եւ «Շանթ» հեռուստաընկերութիւններին, հանրային հեռուստաեսութեանը, «Հայլուր» լրատուական ծառայութեան տնօրէնութեանը, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի գործունէութիւնը պատշաճ կերպով ներկայացնելու համար: Շնորհակալութիւն ենք յայտնում նաև բոլոր նույիրատուններին եւ այն ընկերութիւններին, որոնք իրենց օժանդակութիւնն են ցուցաբերել Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի միջոցառումների ընթացքում:



# «ՌԵՊԻ ԱՌՈ ԲԱՐՁՈՒՔՆԵՐ»

Հ.Ս.Ը.Ա.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՓՈԽ ԱՏԵՆԱՊԵՏ  
ԵՂԲ. ԳՕԳՕ ՊԱԼԵԱՆ ԿԼ ԿԱՏԱՐԻ «ԱՐԱՐԱՏԵԱՆ» ԿԱՐԳԻ ՆՇԱՆԵՐՈՒ ՏՈՒԶՈՒԹԻՒՆ

Նայիրի Մանուկեան  
ԼՈՍ ԱՆՖԵԼԸ

**Հ.Ս.Ը.Ա.Մ.Ի ԱՐԵԼՄՏԵԱՆ**  
Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան «Անտոնեան» սրահը 16 Դեկտեմբեր 2010ին թնդաց սկառուտական ոգիով, երբ հարիւրէ աւելի վարչականներ, նախկին եւ ներկայի խմբապետներ եւ հաւաքուեցան բացումը կատարելու 2010-2011 տարեշրջանի սկառուտական բաժանմունքի առաջնին ծրագրին, որ կոչուած էր «Դէպի նոր բարձունքներ»:

Երեկոն իր փայլուն մթնոլորտին հասնելէ առաջ, ներկաները յոտնկայս յիշեցին եւ յարգեցին յիշատակը մեզմէ յաւէտ բաժնուած քոյլերուն ու եղբայրներուն, յատկապէս եղբ. Վարդան Բախչեանին, որուն նահատակութեան օրն էր 16 Դեկտեմբերը, որ կը գուգադիպէր Հ.Ս.Ը.Ա.Մ.Ի առաջին վարչութեան կազմութեան թուականին:

Տօնակատարութեան գնահատանքի եւ պաշտօնատուչութեան երեկոն ընթացաւ կոկիկ արարողութիւններով: Քոյլ Թալին Հինտոյեան հանդիսավարութեան ժամանակ, քաջալերելով նոր եւ անցեալի խմբապետները, նշեց ղեկավարներու ձիգերը, արժանիքները եւ խորիմաստ մտածումները: Ապա, Շրջանային Վարչութեան կողմէ եղբ. Թովովմաս Տէօքմէնեան հրաւիրեց նշանակուած քոյլերն ու եղբայրները ստանձնելու Շրջանային Սկառուտական Խորհուրդի կիրենց պաշտօնները: Արելմտեան Միացեալ Նահանգներու շրջանէն ներս սկառուտական վարիչ մարմինը կը բաղկանայ տարագաւոր անդամներէ: Տա-



րագաւորները վերանորոգեցին իրենց խոստումը՝ կրթելու եւ բարձրացնելու Հ.Ս.Ը.Ա.Մ.Ի սկառուտները ազգային, քաղաքացիական եւ միութենական բոլոր մարզերու մէջ: Նորմանտիր Շրջանային Վարչութեան անդամները՝ ատենապետ եղբ. Գառնիկ Աբրահամեան, փոխ ատենապետ եղբ. Փիկը Մանուկեան, ատենապիր եղբ. Ռաֆֆի Ցնծալեան, հաշւապահ քոյլ Ռիմա Աբեղի-Սաղրեան, մարզական ներկայացուցիչ եղբ. Ալէք Արարատեան, խորհրդականներ եղբ. Վիկէն Տագէսեան եւ քոյլ Նորա Զափարեան միացան սկառուտական ներկայացուցիչն՝ յանձնելու պաշտօնի վկայագիրները եւ համապատասխան ուսունցները:

Քոյլ Թալին Հինտոյեան ստանձնեց Շրջանային ընդհանուր խմբապետուհիի պաշտօն: Եղբ. Փօլ Տէրտէրեան եւ քոյլ Ալին Կարապետեան արժանացան Շրջա-

նային խմբապետի եւ խմբապետուհիի պաշտօններուն, իսկ եղբայրներ Ներսէս Արշակեան եւ Վիկէն Մանուկեան, ինչպէս նաև քոյլեր Նայիրի Մանուկեան եւ Դուլին Վարդանեան արժանացան Շրջանային փոխ խմբապետի պաշտօններուն:

Հ.Ս.Ը.Ա.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան փոխ ատենապետ եղբ. Գօգօ Պալեան բեմ բարձրանալով իրականացուց շրջանին համար շատ սպասուած «Արարատեան» կարգի բաշխումը: Ան նշեց, թէ ամրան ընթացքին քոյլ Թալին Հինտոյեան մասնակցած էր «Արարատեան» կարգի սեմինարին, ուր ան ներկայացուցած էր իր պատրաստած թեզը՝ «Մարդկային պահանջներ եւ մղումներ»: Համա-Հ.Ս.Ը.Ա.Մ.ական թրդ ընդհանուր բանակումի աւարտին, քոյլը միութեան տարբեր շրջաններէն 8 քոյլերայրներու միանալով ստացած էր

սկաուտական բարձրագոյն կարգի՝ «Արարատեան» նշանը, վկայագիրն ու յատուկ փողկապը:

Հանդիսութեան ամէնէն տպաւորիչ պահերէն եղաւ շրջանէն ներս ծառայած անցեալի խմբապետներուն բեմ բարձրանալը: Անոնք եղբ. Պարեանի բացատրութեամբ չստացան «Արարատեան» նուէր մը, այլ՝ իրենց վաստակին արժանի «Արարատեան» կարգը: Այսպէս, եղբայրներ Վարուժ Միրզայեան, Գրիգոր Մկրեան, Ռազմիկ Շիրինեան, Ստեփան Պաղպուտարեան, Յարութ Մատէնեան, Հրայր Պոյաճեան, Էմիլ Տէր Գէորգեան, եւ Քոյր Մարալ Լէոն ներկայացան բեմ, իրենց նշաններն ու վկայագիրները ստանալու համար: Իւրաքանչիւրը արտայատուեցաւ, թէ այս կարգը յատկանշական հ՞նչ նշանակութիւն ունէր իրեն համար: Ամէն մէկը իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան՝ այս առիթին ընծայման համար: Կամքէ անկախ պատճառներով քոյրեր Մարօ Քէշիշեան, Իւղիկ Շիթիկեան եւ Եղբայրներ Հենրիկ Եղիկեան, Հայկ եւ Հրաչ կը բացակայէին հանդիսութենէն, հետեւաբար անոնք իրենց նշանները պիտի ստանան աւելի ուշ:

Այս յաղթական երեկոն շարունակւեցաւ եւ կարեւորութիւնը զգալի դարձաւ, երբ շրջանի նախկին խմբապետները, տարիներու ընթացքին ըլլարով կազմակերպութեան սիւները, վերանորոգեցին իրենց նուիրումը՝ սկաու-



տութեան բարգաւաճման ի նպաստ գործելու:

Այնուհետեւ, յիշատակելի օրուան ուրախութիւնը բազմապատկուեցաւ, երբ յատուկ մոմավառութեամբ եւ դաւանանքներու արտասանութեամբ նըշւեցաւ Ամերիկայի Ակառուտական Շարժման (Boy Scouts of America-ի) հարիւրամեակը: Հ.Մ.Ը.Մ.ը կարեւոր մասնիկ մըն է տեղական «Verdugo Hills Council»ին մէջ՝ ըլլարով «Homenetmen District» բաժանմունքը: «Verdugo Hills Council»ի ատենապետուհին՝ Ռահլա Լինտզին բեմ բարձրացաւ փոխանցելու իր սրտի խօսքը: Ան դըռւատեց Հ.Մ.Ը.Մ.ի ընտանեկան մթնոլորտը եւ հա-

մագործակցութեան ոգին: Ապա, Լինտզի յայտարարեց ուրախալի լուր մը, թէ՝ շրջանի նախկին Շրջանային խմբապետ եղը. Էմիլ Տէր Գէորգեան մեծ շուրջով պիտի ստանայ «Silver Beaver» գնահատական նշանը: Եղբ. Էմիլ նոյն գիշեր իսկ ստացաւ հարիւրամեակի յատուկ յուշանուէր մը, իր տարիներու աշխատանքին, մանաւանդ՝ BSA-ի հետ Հ.Մ.Ը.Մ.ի յարաբերութիւններու ամրապնդման համար: Այս առիթով, Եղբայրը փոխանցեց իր խօսքը եւ ներկայացուց նաեւ «Council»ի սկառատական վարչական տիտղոսին տիրացած Ճոն Մայետան, անոր յանձնելով Հ.Մ.Ը.Մ.ի փահանով եւ այբուբենով զարդարուած յուշատախտակ մը, միութեան երախտիքը յայտնելու համար իր կատարած ջանքերուն: Հարկ է նշել, թէ Եղբայրներ Էմիլ Տէր Գէորգեան, Վարուժ Միրզայեան, Լէոնարտ Մանուկեան եւ Արտաշէս Ղազարեան մաս կը կազմեն BSA-ի վարչական մարմնին:

Զեռնարկը վերջ գտաւ խանդավառութեամբ: Ներկաները գոհունակ էին, վստահ ըլլարով որ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը իր վեհ նպատակներուն կը հասնի օրուան պատշաճ միջոցներով, որպէսզի հայ երիտասարդ սերունդը դաստիարակւի, ոգեւորութի համագործակցութեան սկզբունքներով եւ հասնի նոր բարձունքներու:





## Հ.Ա.Ը.Ա.Ի ՀԻՒՄԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԵՎ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՄԻՋ-ԴԻՖԱՆԱԿԱՆ ՑՐԴ ԺՈՂՈՎԸ

**Թղթակից  
ՈՒԹԾՐԹԱՌԻՆ**

Ա.Ը.Ա.Ի Արեւելեան Միացեալ Նահանգներու շրջանը հիւրընկալեց Հիւսիսային Ամերիկայի երեք շրջաններու միջ-դիւտանական ՑՐԴ ժողովը, որ տեղի ունեցաւ 15

Փետրուար 2011ին, «Հայրենիք»ի չենքէն ներս, Ուռթըրթառուն, Մեսէչուսէց:

Արեւելեան Միանի Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Պետիկ Տէր Վարդաննեան բարի գալուստի խօսքերով ու «Յառաջնահատակ» քայլերգով բացւած յայտարարեց միջ-դիւտանական ՑՐԴ ժողովը: Ապա, Հ.Ա.Ը.Ա.Ի Կեղրոնական Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Վահրամ Դանիէլեան խօսք առնելով յաջողութիւն մաղթեց բոլո-

րին:

Ժողովականները առիթը օգտագործեցին արագ ծանօթացման: Այսուհետեւ ընտրուեցաւ ժողովի ղիւանը՝ հիւրընկալող շրջանի վարչութեան կազմէն.- եղբ. Պետիկ Տէր Վարդաննեան՝ ատենապետ, եղբ. Լեւոն Սահակեան ատենապիր:

Ժողովը կեղրոնացաւ երեք շրջաններու համացանցի միացեալ կայքէջի պատրաստութեան վրայ, ինչ որ նախաձեռնուած է արեւմտեան շրջանին կողմէ: Սերտուեցաւ նաեւ սքայ-



վի միջոցով եւ եռամսեայ դրութեամբ երեք շրջաններու ներկայացուցիչներու հանդիպումներ ունենալու կարելիութիւնը:

Ժողովը արժեւորում մը կատարեց համա-Հ.Մ.-Լ.Մ.ական 9րդ բանակումին: Շրջանային Վարչութիւններ ու Շրջանային Սկզբուտական Խորհուրդներ մեծապէս գնահատեցին այս առիթը, ուր աշխարհացրիւ երիտասարդ-երիտասարդուհիներ կը միանան մէկ բանակավայրի մէջ, մօտէն կը ծանօթանան իրարու եւ անմոռանալի յիշատակներով կը վերադառնան իրենց բնակավայրերը: Ժողովը անդրադարձաւ թիւի սահմանափակումին, ինչ որ մեծ անպատեհութիւններ ստեղծեց շրջաններէն ներս: Թիւի սահմանափակումը Պատգամաւորական ժողովի որոշում էր:

Ժողովի հիմնական օրակարգերէն մէկն էր Հ.Մ.-Լ.Մ.-ի յառաջիկայ տասնամեակի ուազմավարական ծրագրումը, ինչպէս նաեւ՝ երեք շրջաններու միջեւ համագործակցութեան կարելիութիւնները, մարզական, սկզբուտական, դաստիարակչական եւ կազմակերպչական մարզերու մէջ: Ռազմավարական ծրագրումի յանձնախումբին աշխատանքը երկարած է չորս տարիներու վրայ: Կեդրոնական Վարչութեան հովանիին տակ գործող այս յանձնախումբը Հ.Մ.-Լ.Մ.-ի ապագային մասին արդէն իսկ պատրաստած է թղթածրար մը, զոր պիտի ներկայացնէ միութեան յառաջիկայ Պատգամաւորական ժողովին:



Շրջանները անդրադարձան նաեւ դաստիարակչական սեմինարներու կարեւորութեան, պատրաստելու համար ապագայի պատասխանատուններ, մարզիչներ ու մարզիկներ:

Ժողովականները բարձր արամագրութեամբ վերադարձան իրենց շրջանները՝ շարունակելու համար իրենց ուսերուն դրուած ազգային գործը:

**with the complements of**

# Restaurant Al-Mayass



# Հ.Մ.Ը.Մ.- ԼՈՆՏՈՒԻ ԿԵՎԱՔԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ ԵՒ «ՍԿԱՋԻ ՕՐ»ՈՒԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԻՆ



## Թղթակից ԼՈՆՏՈՒ

**Հ.Մ.Ը.Մ.ի Լոնտոնի մաս-  
նաճիւղը, որ հիմնուած է  
1979ին, կը հաշուէ աւելի  
քան 250 անդամ: Միու-  
թեան սկառուտական բա-  
ժինը ունի 120 սկառուտ, իսկ մարզիկնե-  
րուն թիւը կը հասնի 30ի:**

Վարչութիւնը տարուան ընթացքին  
կը կազմակերպէ տարբեր բնոյթի ձեռ-  
նարկներ, ինչպէս՝ Կաղանդի տօնավա-  
ճառ, դաշտագնացութիւն, Զատկուան  
ճաշ եւ սկառուտական տարեկան բանա-  
կումի «Այցելութեան օր»:

\*\*\*

26 Մարտ 2011ին, Հ.Մ.Ը.Մ.ի Լոնտո-  
նի սկառուտները տօնախմբեցին իրենց  
մասնաճիւղի հիմնադրութեան 32ամեա-  
կը եւ «Սկառուտի օր»ը՝ «Acton» վարժա-  
րանէն ներս:

Այդ օր ձեռնարկին մասնակցեցան  
աւելի քան 250 ազգայիններ՝ ծնողներ ու  
հրաւիրեալներ, ներառեալ՝ պատուոյ  
անդամներ:

Օրուան թեման էր «Մէկ օր բանա-  
կավայրէ ներս»: Դպրոցին սրահը կար-  
ծէք կերպանափոխուած էր սկառուտա-  
կան բանակավայրի: Բեմին պաստառը

կը ներկայացնէր հսկայ անտառ մը, իսկ  
անդին լարուած էին վրաններ: Սրահ  
մուտք գործողը կը կարծէր թէ կը  
գտնուէր իսկական բանակավայրէ մը  
ներս:

«Օր»ուան բացումը սկսաւ զարթ-  
նումի սուլիչով, այնուհետեւ տեղի ու-  
նեցաւ արիներու մարզանք: Բոլոր  
սկառուտները, թիւով 120 հոգի, խումբ  
առ խումբ, սկառուտական տարագներով  
ու դրօշակներով տողանցքին բեմին  
վլայ ու երգեցին ազգային քայլերգներ:

Կարգ մը սկառուտներ իրենց կատա-  
րած տարեկան աշխատանքին համար  
ստացան գնահատանքի գերեր, իսկ ու-  
րիշներ սկառուտական կարգեր անցնելու  
առիթով խմբապե-  
տական կազմէն  
ստացան աստի-  
ճաններ ու պաշ-  
տօններ:

Ելոյթ ունեցաւ  
միութեան ատե-  
նապես եղբ. Շի-  
րազ Վարդանեան,  
որ չեշտեց Հ.Մ.Ը.-  
Մ.ի կարեւոր գերը  
Լոնտոնի հայկա-  
կան գաղութէն  
ներս: Ան երեկոն  
ձօնեց եղբ. Անտրէ  
Աբրահամեանի յի-

շատակին, փոքր տարիքէն սկառուտ, որ  
իր պայքարը կորսնցուց ընդդէմ քաղց-  
կեղին, Հոկտեմբեր 2010ին:

Նկատի ունենալով, որ եղբ. Անտրէ  
իբրեւ սկառուտ մեծցած էր Հ.Մ.Ը.Մ.ի  
ընտանիքէն ներս, ցուցադրուեցաւ տե-  
սերիկ մը, ուր ներկայացուեցան Հ.Մ.-  
Ը.Մ.էն ներս իր անցուցած լաւ օրերը:

Ապա, տարեդարձի հսկայ կարկան-  
դակը բերուեցաւ բեմ: Երկու կրտսեր  
սկառուտներ մարեցին մոմերը եւ կտրե-  
ցին զայն, նշելու համար հայկական գա-  
ղութէն ներս տարի մը եւս ներկայու-  
թիւնը Հ.Մ.Ը.Մ.ի Լոնտոնի մասնաճիւ-  
ղին, ուր երիտասարդութիւնը կը հա-  
ւաքուի եւ արթուն կը պահէ հայկական





մշակոյթն ու աւանդութիւնը:

Կարճ դադարէ մը ետք, շարունակուեցաւ օրուան յայտագիրը: Ամբողջ ձեռնարկին ընթացքին տեղեկութիւններ տրուեցան ծընողներուն եւ ներկայ անդամներուն՝ սկաուտական սովորութիւններու եւ բարքերու մասին, որոնք պահւած են բանակավայրէն ներս, 30 տարիէ ի վեր:

Իւրաքանչիւր խումբ ներկայացուց յատուկ պահեր, զորս ունեցած է գայլիկ-արծուիկներու հետ՝ մոլլիի պատմութենէն: Անոնք ցուցադրեցին սկաուտական պատուիրանները եւ



չարքային աշխատանք: Երէցները ներկայացուցին յատուկ նիւթեր՝ ծառերու բարձրութիւնն ու անոնց հեռաւորութիւնը չափել, ինչպէս նաեւ խաղեր:

Առանց խարոյկի ո՛չ մէկ բանակում կրնայ ամբողջական ըլլալ. Հոն սկաուտները ներկայացուցին զաւեշտներ, երգեր ու պարեր:

## ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ՝ Հ.Մ.Ը.Ա.- ՖՐԱՆՍԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՔՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

### Սիրան Նազարեան ՓԱՐԻԶ

Տանսայի մէջ, ամրան երկար արձակուրդէն ետք, դպրոցական վերամուտին հետ կը վերսկսին նաեւ այլ գործունէութիւններ՝ մարզական թէ մշակութային:

Հ.Մ.Ը.Ա.-Ֆրանսը եւս կը հետեւի այդ «կանոն»ին ու իր տարեկան ծրագիրը, յատկապէս սկաուտականը, կը պաշտանեցէ անոր:

Հայ սկաուտը, մանաւանդ Հ.Մ.-Ը.Ականը պարտի սովորական, առօրեայ հաճոյքներուն կողքին, զուտ մարզականին եւ սկաուտականին առընթեր ունենալ ազգայինը: Այդ մտահոգութեան արգասիքն էր խմբապետ պատասխանատուներու կողմէ բժամնդրօրէն պատրաստուած եւ համադրուած տարեկան ծրագիրին առաջնին վեցամսեակին բեղուն գործունէութիւնը:

Այսպէս, սկաուտական կիրակնօրեայ գործունէութիւնները, շաբաթական դըրութեամբ, ինքնին ընդգրկած էին այլազան նիւթերու շուրջ աշխատանքներ՝

սկաուտական, ազգային, մարզական, ձեռարուեստ, երգ եւ այլն:

Մինչ արտաքին գործունէութիւնները նոր աւիւն կը փոխանցէին մասնակիցներուն:

Ստորեւ, անոնցմէ քանի մը յիշատակելի թուականներ.-

**Հոկտեմբերին,** Փարիզեան շրջան «Վիթրի» քաղաքի մարզարաններէն մէկը, ֆրանսական մարզական դպրոց մը, ամբողջ յետմիջօրէ մը տրամադրուեցաւ Հ.Մ.Ը.Ա.-Ֆրանսի սկաուտներուն, ուր գայլիկ-արծուիկներն ու արի-արենոյշ-





ները դահուկեցին... հայկական երաժշտութեամբ:

Մեր սկաուտներուն ի պատիւ, նշեալ մարզական դըպրոցին խումբը, որուն մէջ կան նաեւ ախոյեաններ, սառոցի վրայ ներկայացուց գեղասահքի երկու պար:

Ծնողներու ներկայութեամբ, Հ.Ս.Ը.Լ.Մ.-Ֆրանսի սկաուտները ապրեցան հաճելի պահեր:

**21 Նոյեմբերին, Հ.Ս.Ը.Լ.Մ.-Ֆրանսի սկաուտները մասնակցեցան «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած**

Փոնիթոնին ու կատարեցին իրենց ազգային պարտականութիւնը՝ դրամահաւաքը իրականացնելով:

Կազմակերպիչ մարմինը այս առիթով չզլացաւ իր գոհունակութիւնը արտայատելու Հ.Ս.Ը.Լ.Մ.-ի սկաուտներուն կարգապահ կեցուածքին համար:



**Հ.Ս.Ը.Լ.Մ.-ի սկաուտները** հանդիպում ունեցան նաեւ այս տարօւան դրամահաւաքի հովանաւոր՝ արուեստագէտ Անտրէ Մանուկեանի հետ:

**Դեկտեմբեր 4ին, Հ.Յ.-Դաշնակցութեան 120ամեակին առիթով կազմակերպւած ժողովրդային հաւաքին բացումը կատարեց Հ.Ս.Ը.Լ.Մ.-Ֆրանսի չեփորախումբը, ազգային, ֆրանսական եւ Հ.Ս.Ը.Լ.Մ.-ի քայլերգներով: Այսուհետեւ, սկաուտական խումբը ներկայացուց «Ով**

**Հայ արի», «Հ.Ս.Ը.Լ.Մ.-ին» եւ «Արմենիա հողը» երգերը:**

**Հ.Ս.Ը.Լ.Մ.- Ֆրանսի կարգապահ շարքերը մեծապէս տպաւորեցին ներկաները:**

**Հայկական Ծնունդը** տօնախմբուեցաւ 9 Յունուար 2011ին:

Սկաուտական արարողութիւններ, տողանցք, գնահատականներու եւ աստիճաններու տուչութիւն, չեփորախումբի ելոյթ, բայց նաեւ՝ խաղերու տաղաւարներ ու մանաւանդ հայ Կաղանդ Պապային ժամանումը խանդավառեց մթնոլորտը:

**Մարտ 13ին, սկաուտական միաւորը** ուղղուեցաւ գէպի «Գիտութեան կեդրոն», ուր ամբողջ օրուան ընթացքին ներկայ գտնուեցաւ գիտական ցուցահանդէսներու եւ ծանօթացաւ գիտական տեղեկութիւններու:

**Տարեշնանը չէ աւարտած, սկաուտները կը պատրաստուին այլ ձեռնարկներու եւ միասնաբար ապրելու...**





# ԱՆՁՈՒԳԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ ՄԸ

Եղբ. ՀՐԱՆԴ ՏՀՏՀԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԼ

Լեւոն Պէճկեան  
ՄՈՆԹՐԵԱԼ

**F**ացառիկ երեկոյ մը եղաւ անցնող 7 Փետրուար 2011ը, երբ Մոնթրէալի Հ.Մ.Լ.Մ.-«Կամք» մասնաճիւղի վարչութիւնը Նոր Տարուան առիթով կազմակերպած երեկոյին ընթացքին տօնեց 100րդ տարեդարձը Հ.Մ.Լ.Մ.ական եղբ. Հրանդ Տէտէեանի:

Մասնաճիւղի ատենապետուհի քոյլր Սօսի Տայեան նախ իր չնորհաւորութիւնները եւ չնորհակալութիւնները փոխանցեց մասնաճիւղի զանազան յանձնախումբերուն, Սկաուտ. Խորհուրդի, խմբապետական կազմի եւ բոլոր անդամներուն, որոնք վարչութեան հետ գործակցելով, իրականացուցին մասնաճիւղին անցնող տարեշրջանի գործունէութիւնը:

Ապա, քոյլր Սօսի անդրադարձաւ եղբայր Հրանդ Տէտէեանի կեանքին ու գործին: Ան ծնած է 1910ին, իզմիր, Թուրքիա: Ապրած է հայոց գողգոթան, նախ՝ Պոլիս, ապա Սուրբիա՝ մինչեւ 1940, Լիբանան՝ մինչեւ 1945, երբ ընտանեօք ներգաղթած է Հայաստան եւ, ինչպէս շատեր, 1947էն 1954 աքսորուած է Սիրիա: 1980ին եղբ. Հրանդ կ'արտագաղթէ Մոնթրէալ, Գանատա: Եղբայրը մինչեւ Հայաստան ներգաղթը, 1925էն



Քոյլր Սօսի Տայեան եղբ. Հրանդ Տէտէեանը կը պատուէ յուշանուերով մը:

եղած է Հ.Մ.Լ.Մ.ի անդամ: Իր ուխտը վերանորոգած է 1980էն ետք, երբ հաստատուած է Մոնթրէալ: Ունեցած է մարզական պատկառելի անցեալ: Եղած է Սուրբիոյ 1500 մեթր վազքի ախոյեան եւ մրցանակակիր: Փայլուն արդիւնքներու հասած է հեծելարշաւի մրցումներուն, Սուրբիա եւ Լիբանան: Հայաստանի մէջ տիրացած է «Հանրապետական կարգի մրցավար»ի տիտղոսին:

Հ.Մ.Լ.Մ.ի Գանատայի Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Մոսիկ Թօփուղեան իր խօսքով գնահատեց հաւատաւոր եղբօր միութեան հանդէպ ունեցած սէրը, հաւատքն ու օրինակը նոր եւ ապագայ սերունդներու դաստիարակութեան մէջ:

Ապա, մասնաճիւղին վարչութիւնը, ձեռամբ քոյլր Սօսի Տայեանի, յուշատափակով մը պատուեց եղբայր Տէտէեանը՝ 100րդ տարեդարձին առիթով:



Եղբ. Հրանդ Տէտէեան շրջապատուած Հ.Մ.Ը.Ա.ի Գանատայի Շրջանային Վարչութեան եւ Մոնթրէալի Վարչութեան ներկայացուցիչներով:



## «ՀԱՅ ՍԿԱՈՒՏԻ ՕՐ»ՈՒՄ ՄԵԾԱՇՈՒՔ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՒՐԾ ՀԱՄՈՒՏԻ ՄԷԶ...

### Թղթակից ՊՈՒՐԾ ՀԱՄՈՒՏ

Ա.Վ.Լ.Ա.Ի. Պուրծ Համուտի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ, մասնաճիւղի Սկաուտական Խորհուրդի եւ խմբապետութեան կազմակերպութեամբ, Կիրակի, 27 Փետրուարի կէսօրէ առաջ ժամը 11ին, Ազգային Հետոն եւ Սոփիա թակորեան Քոլէճի սրահին մէջ տեղի ունեցաւ «Հայ Սկաուտի Օր»ուան նուիրուած ձեռնարկ:

Հանդիսութեան նախօրեակին տեղի ունեցաւ տողանցք՝ Պուրծ Համուտի թաղերուն մէջ, ապա կատարւեցաւ աստիւ-



ճանապուլթիւն՝ քոլէճի շրջափակին մէջ:

Ձեռնարկին բացման խօսքը արտասանեց մասնաճիւղի միաւորի խմբապետ եղբ. Բիւզանդ Մկրտիչեան: Ան դիտել տուաւ, որ «Հայ սկաուտի Օր»ուան առիթով մասնաճիւղի սկաուտները ուղեցին լիովին արդարացնել սկաուտներուն դաւանանքը՝ գործել բարիք մը ամէն օր: Այս նպատակով անոնք այցելեցին 10 կարիքաւոր ընտանիքներու եւ անոնց տրամադրեցին ուտեստեղին եւ անհրաժեշտ իրեր: Սկաուտները նաեւ ձեռնարկեցին վերաշններու կարիքաւոր ընտանիքի մը շատ խեղճուկ բնակարանը՝ աշխատանք մը, որ նաեւ պիտի սփոռուի «ՀՀ.Պի.Սի.» պատկերասփիւռի կայանէն: Եղբ. Մկրտիչեան հաստատեց, որ այս աշխատանքը քաջակերպողները եւ անոր նեցուկ կանգնողները շատ եղած են եւ այդ պատճառով ալ ամրապնդուած է սկաուտներուն վճռակամութիւնը՝ կառչելու իրենց ծրագիրին (Այս մասին կարդալ «Մարզիկ»ի յաջորդ թիւով- «Ս.»):

Ապա գործադրուեցաւ գեղարուեստական ճոխ յայտագիր մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին մասնաճիւղին բոլոր սկաուտները: Ներկայացուեցան հայկական երգեր, պարեր, սկաուտական կանչեր, սկաուտին արժէքին եւ պարտաւորութիւններուն մասին խօսող վկայութիւններ եւ այլն:

Հ.Վ.Լ.Ա.Ի. Պուրծ Համուտի մասնաճիւղի վարչութեան խօսքը փոխանցեց եղբ. Հրաչ-



**Պոշնագեան:** Ան ըսաւ, թէ մարդկային կեանքին մէջ սկառտութիւնը կոչուած է մարմինով, մտքով ու հոգիով կերտել անհատներ, որոնք պիտի ծառայեն ընկերութեան եւ ծուխն անոր զարդացման աշխատանքին:

«Հայ հայ սկառտին պարտականութիւնն ու առաքելութիւնը մարդկայինէն աւելի է, որովհետեւ անոր ուսերուն դրուած է հայկական արժէքներու իւրացումն ու պահպանումը, ընկերութեան մէջ դրական ներկայութիւն հանդիսանալը, օրինակ ծառայելը եւ բառին ամբողջական իմաստով զօրակից ու նեցուկ ըլլալը իր ազգակիցներուն։ Ի զուր չէ, որ «Հայ սկառտի Օր»ն ու Վարդանանց հերոսամարտի թուականները կը զուգադիպին գրեթէ նոյն օրերուն։ Հայ սկառտը կոչուած է Վարդան Մամիկոնեանի վճռակամութեամբ եւ Հայկականութեամբ զինուած՝ մղելու կեանքի մերօրեայ ճակատամարտը, որպէսզի պահէ լեզուն, մշակոյթն ու կրօնը, ինչպէս Վարդանանց ճակատամարտի հերոսները այդ օրերուն կոռւեցան հայրենիքին ու կրօնին համար։

«Հ.Մ.Լ.Մ.ը իր հիմնադրութեան օրերէն նպատակադրած է ծառայել ժողովուրդին՝ առաջնորդուելով «Առողջ մարմին, արթուն միտք, ազնիւ հոգի» կարգախօսով եւ Հայկական ըսկզբունքներով։ Սկառտութիւնը եւս կը գործէ այս սկզբունքով եւ իւրաքանչյուր սկառտ ի մտի ունի սկառտական «Գործէ բարիք մը ամէն օր» պատգամը», հաստատեց եղբ. Պոշնագեան։

Մասնաճիւղի սկառտութեան կողմէ Հայ կարիքաւոր ընտանիքներու օժանդակելու աշխատանքին, անդրադառնալով, եղբ. Պոշնագեան ըսաւ, թէ խօսքերն ու բառերը դիւրին կ'արտասանուին, սակայն զանոնք գործի վերածեն ու անոնց շօշափելի արդիւնքը տեսնելն է էականն ու կարեւորը։ Ու-



րախ ու հպարտ ենք, որ մեր սկառտները կարողացան իրենց սորված եզրերը նաեւ գործի վերածել եւ հոգեկան անսահման գոհունակութեամբ լեցուիլ։ «Հայ Սկառտի Օր»ուան առիթով իրենք եկան այս աշխատանքով լաւագոյնս մարմնաւորելու հայ սկառտի կերպարը։

Աւարտին, ան չնորհաւորեց սկառտները, նաեւ չնորհակալութիւն յայտնեց անոնց նեցուկ կանգնող բոլոր ազգայիններուն։

Աւարտին, բեմ բարձրացան մասնաճիւղին նախկին խըմբապետները, որոնց յիշատակի փողկապներ յանձնուեցան մասնաճիւղի մոկլիներուն կողմէ։

Զեռնարկը աւարտեցաւ «Յառաջ նահատակ»ով։





# ...ՆԱԵԻ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ

Քոյր մը  
ԱՆԹԻԼԻԱՍ

**Կ**իրակի, 13 Մարտ 2011ին, տարբեր մթնոլորտ մը կը տիրէր «Աղբաղեան-Հ.Մ.Ը.Մ.» մարզամշակութային համալրին մէջ: Ճիշդ է, որ Հ.Մ.Ը.Մ. Անթիլիասը՝ յուսալով, որ իրենց այս անկեղծ արտայայտութիւնը ժամանակի տարագաւորները ամէն կիրակի նոյն ժամուն կ'ունենան իրենց սովորական հաւաքները, սակայն այդ օրուան հաւաքը տարբեր էր: Զուտ սկառատական եւ Հ.Մ.Ը.Մ.ական մթնոլորտի մէջ, տարագաւոր բոլոր խոռոչները հաւաքուած էին նշելու համար «Հայ Սկառատի Օր»ը: Մըցակցութիւնը օրուան տէրն ու տիրականն էր: Գայլիկ եւ արծուիկ խոռոչները խառն խոռոչներու բաժնուած՝ կարմիր, կապոյտ եւ նարնջագոյն անուններու տակ կը մրցէին՝ կանչերով, մարզական, սկառատական եւ զանազան խալերով, մինչ արի, արենոյլ, պարմանուհի եւ երէց խոռոչները կը դիմագրաւէին դժուար մարտահրաւէր մը: Անոնք պէտք է նուազագոյն ժամանակի մէջ կազմէին նոյն ձեռային աշխատանքները՝ օգտագործելով իրենց ընկալած գիտելիքները, դասախոսութիւններու եւ գործնական սեմինարներու ընդմէջն: Իսկ մասնաճիւղին կրտսերագոյն անդամները՝ մոկլիները, սկառատական տիպարներով, գծադրութիւններով եւ նկարներով կը զարդարէին ակումբին պատերը՝ իւրաքանչիւր պատկերով յայտնաբերելով սկառատի իրենց ձիրքերն ու գիտելիքները:

«Հայ Սկառատի Օր»ուան առիթով, տարագաւորները

կառչած մնալով սկառատական դաւանանքի, բնաւ չմոռցան իրենց հայրենակիցները, ըլլան անոնք Արցախի կամ Լիբանանի մէջ: Արդարեւ, Ա. երամի արծուիկները նամակներ յրեցին Արցախի մէջ բնակող իրենց հասակակիցներուն՝ ծանօթայնելով նախ իրենք զիրենք, ապա՝ սկառատութիւնն ու Հ.Մ.Ը.Մ. Անթիլիասը՝ յուսալով, որ իրենց այս անկեղծ արտայայտութիւնը ժամանակի կը գծագրէ արցախցի մանուկներու դէմքերուն վրայ: Բացի այս, օրը յատկանշուեցաւ Ազգային ծերանոց այցելութեամբ: Իւրաքանչիւր խումբէ անդամներ պատրաստած էին գեղարուեստական յայտագիր մը, որ հրամցուեցաւ հայ պապիկներուն եւ մամիկներուն. ծրագիրը ընդգրկեց երգ, ասմունք, նուագ եւ հաճելի զրուագներու ներկայացում: Տարագաւորները խանդավառուած ծերունիներուն իրենց շնորհած ուրախութիւնն եւ գոհունակութիւնն, անձնապէս լրջեցան ծերանոցի սենեակները եւ նախօրոք իրենց պատրաստած ձեռային աշխատանքները յանձնեցին բոլորին:

«Հայ Սկառատի Օր»ը եղաւ առիթ մը, որպէսզի Հ.Մ.Ը.Մ. Անթիլիասի մասնաճիւղի տարագաւորները ամրապնդեն իրենց հաւատքը միութեան հանդէպ եւ միեւնոյն ատեն իրենց համեստ առօրեային աշխատանքները ներկայացնելով՝ լաւագոյն քարոզչութիւնը կատարեն Հ.Մ.Ը.Մ.ին եւ անոր նշանաբան «Բարձրացի՛ր-բարձրացուր»ին:

## Հ.Մ.Ը.Մ.Ի ՊԵՅՐՈՒԹԻՒ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

Թղթակից  
ՊԵՅՐՈՒԹ

**18** Փետրուար 2011ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ը.Մ. Պէյրութի մասնաճիւղի նախկին խրմապետներու ընթրիք-հանդիպումը, որուն հրամիրուած էին նախկին եւ ներկայ 100է աւելի խմբապետներ: Զեռնարկը ընթացաւ ընտանեկան

մթնոլորտի մէջ: Բոլոր ներկաները միասին զրուցեցին, պատմեցին իրենց արկածախնդրութիւնները եւ բաժնեկցեցան իրարու փորձառութիւնները:

Զեռնարկին ընթացքին կատարուեցաւ սահիկներու ցուցադրութիւն: ըՄ.կառատական Խորհուրդը ներկայացուց 2009ի ընթրիքէն նկարներ, ինչպէս նաեւ ներկայացուց այս հանդիպումներուն նպատակը:

Զեռնարկին համար պատրաստուած

էին յատուկ պէտք, որոնք բաժնուեցան ներկաներուն:

Աւարտին տեղի ունեցան սրտաբուխ նուիրատուութիւններ:

### ԶԻՒՆԻ ԵՐԿՈՐԵԱՅ ԲԱՆԱԿՈՒՄ

Շաբաթ, 5 եւ Կիրակի, 6 Մարտ 2011ին տեղի ունեցաւ մասնաճիւղին տարեկան երկօրեայ ձիւնագնացութիւնը դէպի Ֆարայա, Այուն Սիման, մասնակցութեամբ 219 սկառատներու,

ծնողներու եւ բարեկամներու:

Հակառակ մասնաճիւղի աւանդական երկօրեայ ձիւնագնացութեան բնոյթին, այս տարուան ձեռնարկը իւրայատուկ էր, որովհետեւ արի, արենոյշ, երէց եւ պարմանուհիները նախընտրած էին բանակել ձիւնի վրա՝ փոխան գիշերելու պանդոկի մէջ, երկօրեայ ձիւնագնացութիւնը վերածելով ձիւնի բանակումի:

Ձիւնի բանակումը, մասնակցութեամբ 56 սկառուտներու (12- 20 տարեկան), յստակ էր իր բանակավայրով, որ կ'ընդգրկէր դրօչակի կայք, կրակարան, խոհանոց եւ ճաշարան, «Իլլու» եւ ձիւնէ մեծ տառերով գրուած «Հ.Մ.-Ը.Մ.-Ը.»: Բանակումը սկսալ Շրջանային կետք ետք եւ աւարտեցաւ դրօչակի

արարողութեամբ, Կիրակի ժամը 1ին, մասնակցութեամբ գայլիկներուն, արծվիկներուն եւ մոկլիներուն, որոնք առաւօտեան միացան բանակումին: Փակման պաշտօնական հանդիսութեան ընթացքին տեղի ունեցաւ երդման արարողութիւն, որուն ընթացքին 7 արիարենոյշներ տուին իրենց խոստումը եւ ստացան իրենց փողկապները: Տեղի ունեցաւ նաեւ աստիճանատուչութիւն: Արարողութեան աւարտին, մասնաճիւղին Սկառուտական Խորհուրդը փոխանցեց իր խօսքը՝ չնորհաւորելով բանակուղները:

Մասնաճիւղին գայլիկ, արծուիկ եւ մոկլիները, իրենց ծնողներուն ու բարեկամներուն հետ միասին, Շրջանային կետք ետք մեկնեցան Աժալթունի «Սան Սի

թի» պանդոկը, ուր գիշերեցին եւ ունեցան իրենց յատուկ յայտագիրը, որ ընդգրկեց դասախոսութիւններ, զրոյց, լող, զանազան խաղեր եւ արշաններ:

Թիւով 88 սկառուտներ Կիրակի առաւտեան միացան բանակումի մասնակցողներուն եւ կազմեցին խորհրդանշական Արարատը՝ ձիւնով, ու ապա խաղցին ձիւնի յատուկ խաղեր:

Ծնողներն ու բարեկամները եւս ունէին իրենց յատուկ յայտագիրը՝ լեցուն խաղերով եւ մրցաշարքերով:

Զեռնարկը աւարտեցաւ Հ.Մ.-Ը.Մ. «Յառաջ նահատակ» քայլերգով, զորքուր մասնակիցները երգեցին Այուն էլ Սիմանի գագաթին:

## Հ.Մ.-Ը.Մ.-Ի ԼԻԲԱՆԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՄԲԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԻԱՐԱԿՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ

### Թղթակից Պէտրութ

**Շ**աբաթ, 8 եւ Կիրակի, 9 Յունուար 2011ին, սեղի ունեցաւ Հ.Մ.-Ը.Մ.-Ի Լիբանանի Շրջանային խմբապետութեամբ Շրջանային արի ճիւղի խմբապետութեամբ ճիւղի երկորեայ դաստիարակչական սեմինարը՝ գլխաւորութեամբ Շրջանային արի ճիւղի խմբապետ եղբ. Վիգէն Սարգսիսիանի:

Երկօրեայ դաստիարակչական սեմինարը կատարուեցաւ Հ.Մ.-Ը.Մ.-Ի Թրիփոլիի ակումբին մէջ: Ներկայ էին Հ.Մ.-Ը.Մ.-Ի Պուրճ Զամուտի, Անթիլիսի, Ժըտէյտի եւ Պէյրութի մասնաճիւղերէն արի-արենոյշ ճիւղերու խմբապետներ եւ փոխ խմբապետներ:

Սեմինարին մասնակցողներուն ներկայացուեցան հետաքրքրական եւ օգտաշատ նիւթեր: Շրջանային արի ճիւղի խմբապետ եղբ. Վիգէն Սարգսիսիան ներկայացուց հետեւեալ նիւթերը՝

- Խմբապետին եւ փոխխմբապետին պարտաւորութիւններն ու պարտականութիւնները:

- Քարոզչական միջոցները եւ հաշուական աշխատանքներու ձեւը: Ի՞նչպէս խմբապետները յատուկ միջոցներով կրնան քարոզչական աշխատանքներ տանիլ ու յայտագիրներու ընթացքին սերտել հաշուական բաժինը եւ յատուկ մուտք մը գոյացնել այլ աշխատանքի մը ձեռնարկելու համար:

- Շրջանային երէց ճիւղի խմբապետ եղբ. Շանթ Տէմիրճեան խաղի միջոցով ներկայացուց խմբապետին ու կիրակումը:

Երեկոյեան, ընթրիքէն ետք, կլոր սեղանի շուրջ, Շրջանային խմբապետ եղբ. Ժանօն Քէչէճեան եւ սեմինարին մասնակցող խմբապետները արծարծեցին խմբապետին եւ փոխի խմբապետին դիմագրաւած



դժուարութիւնները, ինչպէս նաեւ՝ կատարեցին կարգ մը ախտածանաչումներ:



● Շրջանային ընդհանուր խմբապետ եղբ. Յակոբ Զալլաքեան ներկայացուց սկաուտական եւ արիական արարողութիւններն ու կարգապահական հրահանգներու ձեւերը:

● Լիբանանի ֆեռերասիոնի խմբապետներ իսամ Սպաթ, Մոհամմէտ Հըլու, Նասր Աթր ներկայացուցին ըսկառուտական գիտելիքներ ու կիրարկումի ձեւեր (Կապեր-հանգոյցներ-մորս-քարտէսագիտութիւն):

Աշխատանքին աւարտին իւրաքանչիւր պատասխանատուի առիթ տրուեցաւ արժեւորելու սեմինարը: Նշենք, որ սեմինարը այցելեցին Շրջանային ըՍկաուտական Խորհուրդէն եւ խմբապետութենէն անդամներ:

### **ՄԱՄԱԺԻՒՂԻ ԵՒ ՄԻԱՀՈՐԻ ԽՄԲԱՊԵՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ**

Շաբաթ մը ետք, 15 եւ 16 Յունուար 2011ին, Այն Ալաքի «Մարիափոլի» կերպունին մէջ տեղի ունեցաւ Հ.Մ.Լ.Մ.Ի Լիբանանի մասնաճիւղերու եւ միաւորներու խմբապետական սեմինարը, կազմակերպութեամբ Շրջանային խմբապետութեան, գլխաւորութեամբ Շրջանային ընդհանուր խմբապետ եղբ. Յակոբ Զալլաքեանի, Շրջանային խմբապետ եղբ. ժանօ Քէչէճեանի եւ Շրջանային խմբապետուհի քոյր Վարդուկ Ֆըռնդեանի:

Սեմինարին իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.Լ.Մ.Ի Պէյրութի, Այնձարի, Պուրճ Համուտի, Ժըւէյտէի եւ Անթիլիասի մասնաճիւղերէն մասնաճիւղի եւ միաւորի խմբապետներ եւ խմբապետուհիներ:

Սեմինարին նպատակն էր խմբապետներուն մօտ զարգացնել միութենական եւ սկաուտական կենսական գիտե-



լիքներու պաշարը, կազմակերպչական աշխատելաձեւն ու համագործակցութեան ոգին:

Սեմինարին բացման խօսքը արտասանեց Շրջանային ընդհանուր խմբապետ եղբ. Յակոբ Զալլաքեան:

Դասախոսական շարքին առաջին նիւթն էր՝ «Մահաւորի աշխատանքի մը ծրագրումն ու քննարկման կարեւորութիւնը», դասախոսն էր՝ եղբ. Վաչէնաճարեան:

Երկրորդ նիւթն էր՝ «Յարաբերութեան կարեւորութիւնը անձնաւորութիւններու, ծնողներու եւ խմբապետներու հետ», դասախոսն էր՝ քոյր Իրմածէրէճեան:

Երրորդ բաժինով, ընթրիքէն ետք, «Փառուը փոյնթ»ի միջոցով մասնակցողները խաղացին զարգացման մըցում մը եւ պատասխանեցին ընդհանուր գիտելիքներու եւ սկաուտական նիւթերու շուրջ հարցումներու:

Երեկոյեան, թղթիկներ բաժնուեցան ներկաներուն՝ միաւորի մը պարտականութիւններն ու պարտաւորութիւնները նիւթով: Թղթիկներուն կցուած էր հարցարան մը, ուր մասնակցողներուն առիթ կը տրուէր սերտելու եւ պատասխանելու հարցարաններուն՝ պատրաստըլլարու համար յաջորդ օրուան դասախուութեան:

Հարկ է նշել, որ իւրաքանչիւր դասախուութեան աւարտին, ներկաներուն

առիթ կը տըրւէր ներկայացընելու հարց մը կամ դժուարութիւն մը, զոր դիմագրաւած էին, ըսկառուտական աշխատանքի մը ընթացքին: Մնացեալ մասնակիցները կը փոխանցէին իրենց կարծիքներն ու եզրակացութիւնները հարցին մասին, իսկ հարցին լուծումն ու եզրակացութիւնը կը փոխանցէին իրենց կարծիքներն ու խմբապետուհին:

Դասախոսութիւններու շարքը շարունակուեցաւ Կիրակի, 16 Յունուարին:

Չորրորդ բաժինով, եղբ. Ներսէս Տօնիկեան ներկայացուց «Միաւորի խմբապետական կազմին դերը սկաուտութեան մէջ» նիւթը:

Հինգերորդ բաժինով, եղբ. Յակոբ Զալլաքեան ներկայացուց «Շրջանային խմբապետութեան դերը, պարտականութիւններն ու իրաւասութիւնները» նիւթը՝ «Փառուը փոյնթ»ի միջոցով:

Ապա, եղբ. Ժանօ Քէչէճեան ներկայացուց կապերը գործածելու ձեւը՝ սահմկներու միջոցով:

Սեմինարի աւարտին իւրաքանչիւր խմբապետ առիթը ունեցաւ արժեւորելու սեմինարը եւ իր աւաջարկները ներկայացնելու նմանօրինակ յառաջիկայ սեմինարներուն:

### **ՄՈԿԻ ՃԻՒՂԻՆ ԽԻՕՐԵԱՑ ՍԵՄԻՆԱՐԸ**

Շրջանային խմբապետութեան կազմակերպած սեմինարներու շարքին, Կիրակի, 20 Մարտին, Հ.Մ.Լ.Մ.Ի Պէյրութի ակումբին մէջ տեղի ունեցաւ մոկիի ճիւղին միօրեայ սեմինարը, գլխաւորութեամբ մոկիի ճիւղի խմբապետուհի քոյր Թամար Քէշչեանի:

Սեմինարին իրենց մասնակցութիւնը

բերին Հ.Մ.Լ.Մ.-ի Պէյրութի, Պուրճ Համուտի, Անթիլիասի եւ Այնձարի մասնաճիւղերէն մոկլի ճիւղին պատասխանատուներ: Սեմինարին նպատակն էր համախմբել մոկլի ճիւղի պատասխանատուները եւ անոնց մէջ զարգացնել համագործակցութեան ու միասնականութեան ոգին:

Սեմինարին ընթացքին ներկայացւեցաւ դասախոսութիւն մը՝ նիւթ ունե-

նալով «Ստեղծագործական հմտութիւնը ճեռային աշխատանքներուն» մէջ: Դասախոսն էր Լիբանանի սկաուտական ֆեստերամինի խմբապետներէն Ռիմա Քարքափի: Մասնաճիւղերը պատրաստած էին զանազան նիւթերով ճեռային աշխատանքներ: Այսպէս, Պուրճ Համուտի մասնաճիւղը ներկայացուց «Սկաուտական տարազը», Անթիլիասի մասնաճիւղը՝ «Տարուան չորս

եղանակները», Պէյրութի մասնաճիւղը՝ «Մարմնի գլխաւոր մասերը»:

Ներկայացումներէն ետք, իւրաքանչիւր մասնակցողի փոխանցուեցաւ սեմինարի մասնակցութեան հաստատագիրը: Ապա, պատասխանատուները իրենց ակումբները վերադարձան նորանոր գիտելիքներով հարստացած:

## ԳԱՅԼԻԿ-ԱՐԾՈՒԻԿ ՃԻՒՂԵՐՈՒ ՄԻԶ-ՄԱՄՆԱՃԻՒՂԱՑԻՆ ԽԱՂԵՐՈՒ ՕՐ

Թղթակից  
ՊԵՅՐՈՒԹ

**Հ.Մ.Լ.Մ.-ի Լիբանանի Շրջանային խմբապետութեան կազմակերպութեամբ գայլիկ-արժուիկ ճիւղի միացեալ յայտագիր մը տեղի ունեցաւ Կիրակի, Յավրիլ 2011ին, Ժուլիոսի Պայմանական մէջ:**

Յայտագիրին գլխաւոր պատասխանատուն էր գայլիկ-արծուիկ ճիւղի խըմբապետ քոյր Լիգա Տիմիճեան:

Միացեալ յայտագիրին իրենց մասնակցութիւնը բերին Հ.Մ.Լ.Մ.-ի Պէյրութի, Պուրճ Համուտի, Անթիլիասի, Ժըտէյտէի եւ Ճիւնիի մասնաճիւղերէն 210 գայլիկներ եւ արծուիկներ, ինչպէս նաեւ վոհմակերամներու պատասխանատու խմբապետներ:

Յայտագիրին նպատակն էր մասնաճիւղերու գայլիկներն ու արծուիկները համախմբել միատեղ եւ իրարու ծանօթացընել, ինչպէս նաեւ՝ անոնց մէջ զօրացնել ընկերասիրութեան եւ սկաուտական ոգին:

Օգտուելով գարնանային պայծառ ու հաճելի օրէն, գայլիկներն ու արծուիկները առաւտօտեան ժամը 9-էն մինչեւ երեկոյեան ժամը 5 դաշտավայրին մէջ գայլեցին ընութեան պարգեւած բարիքները, խաղացին սկաուտական եւ մարզական խաղեր, (պարանի խաղ, գնդակի ու պարկի խաղեր):

Զարքաշ խաղերու կողքին, անոնք խաղացին նաեւ մտային ու դաստիարակչական խաղեր, ինչպէս՝ յիշողութեան խաղ, զարգացման մրցում ու մորսի խաղ:

Կէսօրուան դադարին, գայլիկներն ու արծուիկները միատեղ, ընութեան գիրկը, հաճելի ու ընկերային մժնողորտի մը



մէջ ճաշակեցին իրենց կէսօրուան ճաշը, ապա չարունակեցին որոշուած յայտագիրն ու խաղերը:

Ցետամիջօրէի ժամը 5ին վերջ գտաւ գայլիկ - արծուիկ ճիւղի միացեալ յայտագիրը: Գայլիկներն ու արծուիկները թէեւ Փիզիքապէս յոդնած, բայց հոգեկէս ուրախ, գոհունակ սըրտով ու հաճելի յիշատակներով վերադարձան իրենց ակումբները:

Խաղերուն ընթացքին տեղի ունեցաւ մրցակցութիւն, որուն աւարտին կատարուեցաւ մրցանակաբաշխութիւն: Ա. եւ Բ. մրցանակներուն արժանացան Դեղին-1 եւ Դեղին-2 վեցեակներ:

## ՃԱՏՐԱԿ

**Պատրաստեց՝ Շաղիկ Գէորգեան  
ԹԵՅՐՈՒԹ**

**Ճ**ատրակը մտքի խաղ մըն է, որ կը զարգացնէ խաղացողին մտային կարողութիւնները: Ի տարբերութիւն շատ մը այլ խաղերու, հոս յաղթանակը պայմանառութեամբ, այլ՝ խաղացողին հմտութեամբ եւ ճշգրիտ հաշիւներով: Ճատրակին քարերը կը յիշեցնեն պատերազմող զին-

ւորները: Անոնց շարժումները առկայ են պատերազմական գործողութիւններու ժամանակ, ինչպէս՝ յարձակում, պաշտպանութիւն, յաղթանակ, զինադադար եւ խաղաղութիւն: Հակառակ այս բոլորին, ճատրակը խաղ է երկու մտածողներու միջեւ: Ան ունի մօտ 2000 տարուան պատմութիւն:

Ճատրակի ծագման եւ հիմնադիրներուն մասին կան տարբեր տեսակէտներ: Ճատեր ճատրակի ստեղծման պատմութիւնը կը կապեն Արխատոտէլի, Պաղոմէսի եւ Փալմիրայի Զանուալիա թագուհին: Հաւանական է, որ ան ունեցած ըլլայ հնդկական ծագում: Խաղին մէջ ներկայացուած են հնդկական բանակի 4 միաւորներ՝ հետիոտն, հեծելազօրք, փիղեր եւ մարտակառքեր: Արաբները զայն աւելի զարգացուցին եւ կատարելազործեցին: Ճատրակը իր զարգացման գագաթնակէտին հասաւ 9-10րդ դարերուն, Աբբասեաններու օրով:

Ճատրակը այն եզակի խաղերէն է, որուն ընթացքին խաղացողները իրարու հետ չեն հաղորդակցիր, եւ այդ պատճառով ալ կրնանք ըսել, որ բոլոր ազգերու համար այս խաղին լեզուն նոյնն է:

### ԳԻՏԱԿԱՆ

**Ի** աւարումը աստղագիտական երեւոյթ է, որուն ընթացքին երկնային մարմինները մէկը միւսը ծածկելու պատճառով, երկրային դիտողին ամբողջութեամբ կամ մասնակի չեն երեւիր որոշ ժամանակ մը:

Նորալուսնի ժամանակ, երբ արեւը, լուսինն ու երկրը կը գտնուին գրեթէ մէկ ուղղութեան վրայ, լուսինին շուքը կ'իյնայ երկրի վրայ եւ երկրի մակերեւոյթին որոշ մասերէն դիտելով՝ արեւը ամբողջութեամբ կամ մասնակի չերեւիր, ինչ որ արեւու լրիւ կամ մասնակի խաւարում կը նկատուի: Տուեալ վայրին մէջ արեւու լրիւ խաւարումը կը տեսէ 2-3, երբեմն ալ՝ 8 վայրկեան, իսկ մասնակի խաւարումը՝ 2-3 ժամ:





## ՍՊԻՏԱԿ ԿԵՆՂԱՆԻՆԵՐ

**Գ**ոյութիւն ունին սպիտակ շատ մը կենղանիներ՝ սպիտակ կատուներ, սպիտակ չուներ, սպիտակ նապաստակներ, ձիեր, այծեր, արջեր, փիղեր, վագրեր, կոկորդիլոսներ եւ այլն: Սպիտակ վագրերը կ'ապրին միայն Հնդկաստանի մէջ: Անոնք ունին կապոյտ աչքեր: Սպիտակ կոկորդիլոսները կ'ապրին Հիւսիսային Ամերիկայի մէջ: Իսկ սպիտակ արջերը կ'ապրին շատ ցուրտ վայրերու մէջ, յատկապէս հիւսիսային բեւեռի մէջ:




## ԱՐԴՅՈՒ ԿԵՆՂԱՆԻՆԵՐԸ ԿԸ ԽՆՂԱՐՆ

**Ա**յո, կարգ մը կենղանիներ իրենց հըրճուանքն ու ուրախութիւնը կ'արտայայտեն ծիծաղով:

Արջը կը սիրէ խնդալ՝ առանց պատճառի, թեթեւամիտ մարդոց պէս:

Ամէնէն ծիծաղկոտ կենղանին ձին է: Անշատ կը ծիծաղի, յատկապէս երբ շատ կուշտ ըլլայ:

Թուզուններէն ծիծաղկոտ է աղաւնին:



## ՀԱՆԵԼՈՒԿ

Երկար պարան՝ շուք չունի, ծնիլ ունի՝ սնանիլ չունի:

(Պատասխանը՝ յաջորդիւ: Նախորդ հանելուկին պատասխանն էր ոզնի):



**Խ**ատուտիկը բարդ ծաղկաւորներու ընտանիքին պատկանող բոյս մըն է: Մաղիկները երկսեռ են, խոշոր եւ դեղին: Տերեւները արմատաձեւ են, նշտարաձեւ կամ փետրաձեւ կտրատուած: Ցողունը եւ տերեւները կը պարունակեն կաթնահիւթ: Ցայտնի է խատուտիկի 1000 տեսակ, որոնցմէ 8ին կը հանդիպինք Հայաստանի մէջ: Կ'աճի բնակավայրերու մօտ, ճամբաններու եզերքը, գետերու ափին: Կ'օգտագործուի բժշկութեան մէջ:

## Տարբեր Հայեացքով



Ելի Յուլիշեան

## ՍՈՒՏՈՔՈՒ

2		4	5		6		3
	5		2			4	
6				1			7
4			6		5		
	2		4	8		6	
	9		1				4
3			8				6
	7			9		3	
1		8		6	9		5

Հորիզոնական եւ ուղղահայեաց 9 շարթերով եւ սիւնակներով (9x9) կազմուած գծացանցը բաղկացած է իւրաքանչիւրը 9 քառակուսի հաշուող 9 քաժիններէ (3x3): Բացառումի սկզբունքին կիրարկուունով իւրաքանչիւր քառակուսիի մէջ թուանշան մը զետեղել՝ այնպէս մը, որ հորիզոնական իւրաքանչիւր շարթ, ուղղահայեաց իւրաքանչիւր սիւնակ եւ 9 քառակուսինոց իւրաքանչիւր քաժին ունենայ 1-9 թուանշանները՝ իւրաքանչիւր թուանշան միայն մէկ անգամ գործածուելու պայմանով: Այլ խօսքով, ոչ մէկ պարագայի արտօնուած է թուանշան մը կրկնել միեւնոյն շարթին, սիւնակին եւ քաժիննին մէջ: Սկսելու համար, կարգ մը թուանշաններ իրենց ծզգրիտ քառակուսիներուն մէջ զետեղուած են:


Պատասխանը՝ յաջորդիւ

### Նախորդին լուծումը

9	6	1	8	4	7	5	2	3
8	7	3	2	1	5	9	6	4
5	2	4	3	6	9	8	7	1
2	9	5	1	3	4	7	8	6
6	1	8	7	9	2	3	4	5
4	3	7	5	8	6	2	1	9
7	4	2	6	5	3	1	9	8
1	5	9	4	7	8	6	3	2
3	8	6	9	2	1	4	5	7

### ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

- «Էն. Պի. էյ.»ի կազմերէն:
- Որդ - Արական անուն:
- Շինել, հիւսել - Ժիպակ:
- Ժամանում - Մեծ - Ռուսերէն՝ այո՞ւ:
- Եղերք - Կոպիտ - Նմանաձայն գիրեր:
- Ամերիկեան համանուն գետ եւ ջրվէժ - Լծոր-դութիւն:
- Մատակ եղերու - Սպանացի գեղանկարիչ - Յուցական ածական:
- Առտնին - Անմազ (մորթ):
- Կենդանիներու խումբ - «Ֆորմիւլա 1»ի լեկ մրցավարորդ՝ Ռոպէր:
- Հնալիր - Հայկական ամիսներու 17րդ օրը:
- Խաղողի տեսակ մը - Խարազան:
- Նիհար - Արական օտար անուն - Մէջը պարպըւած եւ չորցուած դդում՝ իբրեւ ջրաման գործած-ւող:
- Մանրագիր - Խումբ - Այլուբենէն:
- Ռտքի բժամատ - Ստացական ածական - Հայերէն առաջին թերթը հոն լրյա տեսաւ:
- Երեւոյթ - Աղաղակ - Երաշխէպ:
- Անսաստ - Ամուսնացնեմ - Գրաբար՝ խմէ՛:
- Վանայ լիճի կղզիներէն - Արական անուն:
- Վիթխարի, հսկայական - Զգտիլ:
- Հին ձեւով՝ իգական «նա» - Յաւելում - Առաջին նաւապետը - Մոհամէտի փեսան:
- Թել մանելու ձեռային գործիք - Յոյր - Աշտուած:



### ՈՒՂՂԱՀԱՅԵԱՅ

- Լպուտի աղեղ - Թուչող աստղ - Կանեփուկ:
- Թանձրամարմին կենդանի - Իգական անուն - Մատի մսուտ ծայր - Կանացի օտար շաբաթաթերթ:
- Սպանացի ֆութպոլիստ:
- Ճիտակ - 1998ի ողիմպիական խաղերը հիւրընկալած քաղաքը - Անառակ:
- Երեկոյեան ժամերգութիւն - Տարիք - Արօրի բունատեղ:
- Մակարոյծ միջատ - Յարաբերական դերանուն - Շարունակ - Ծառի կոճղ - Վէճ:
- Ուժով բազմապատկուած - Լ.Օ. Խաչի մասնաճիւղերէն:
- Նախամայր - Անձնական դերանուն - Կերպասի լայնք - Արդի:
- Նշայով կարծրացնել - Գիշակեր մեծ թուչուն:
- Ռոմի Շնայտըրի ֆիլմերէն - Հայրենի ճատրակի վարպետ:
- Ստացական դերանուն - Համադասական շաղկապ - Պարոն - Խոլամական աղօթատեղի:
- Գերմանական քաղաք - Մնդոյր - Բաժին - Տարածքի միաւոր:
- Դաշտ - Անաւարտ - Հոռմի դէմ՝ ստրուկներու մեծ ապստամբութեան թրակ-իացի առաջնորդը:
- Արական օտար անուն - Թրիք - Առարկայ - Լծորդութիւն:
- Կողով - Խորհրդանշային պատմուածք - Սատակ - Ճեղենակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ԿՐԱՅՑԱՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՎԱԴՐԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ



# Միջազգային Հ.Յ.Լ.Ի. լուսակ

